

059
4-47

06 JUN 2009

105

142

Դպ. Հ.Ա.Տ. Կ. ՏՕՒԻԿԱՆ ԳՐԱՄԱՆ

Պատրաստեց Կ. ԿԻԼԻԿԵՑԻ

1934

(240)



ՊԱՏԿԵՐԱՁԱՐ
ԿԻԼԻԿԵՑԻ
ՏԱՐԵՑՈՅՑ

059
4-47



ՏՊ. Կ. ՏՕՒԻԿԱՆ ՊԵՅՐՈՒԹ

Յերկեցի, 3.

1934. պատկերացությունը

Կերպությունը կամ պահպանը

Բ պատկերը

Բէյլու, 1934

059

4-47

ԹԱՆՈԹՈՒԹՅԻՆ

“Յիշատակարան, Օրացոյքը նրատարակութիւնն է ձեպէլ-Մուսայի ներկչ. Մարմնին: “Յիշատակարան, ին լուսանկարները կը խորհրդանեն 1915ի հերոսամարտը: Աչխատեցան նահատակ բազերու եւ ծովակալին պատկերներով միայն զարդարել օրացոյցնիս, բայց դժբաղդաբար անհնար եղաւ, որովհետեւ շատեր լուսանկարուելու բաղդր չին ունեցած եւ ուրիշեր ձերքէ հանած էին զանոնի: 1915ի դոհ ուրի ժամի ժամանակ, ուստի, ստիպուեցանք վիշառուելու եւ աչխառ գեր խաղացող, ինչպէս նաև դեկավարի խիզախ եւ պատասխանառն պատօնները տանող հերոս հայրենակիցներու պատկերներով ամբողջացնել զայն:

Նպատակնին է յաւերժացնել մեր պատեի նահատակներուն պահճակի յիշատակը: Եւ արայայտել նաև մեր երախտագիտութիւնը մերնունք մեծ ազգին:

Դ Կառավար. Գլուխ. Ռ Հ Յ Ե Խ Ե Խ Ե

1934- Հունվար- 18թ

Հ. Եսուս.

059
4-47

ԵՐԱԿԱՆԻ ԴՐԱՄ

Սուէտիոյ գիւցազնամարտը շատեր կը վերագրեն
Հ. Յ. Դշնկցթն. և ապստամբութեան ղեկավարներու
անունը կը նսեմացնեն, Ա. Տէր Գալուստեանի ճակ-
տին տանիլ դնելով Տմլագեանի, Եագուպեանի, Յա-
պէշեանի, Մարտիրեանի Թըրութեանի և յլնի պանծա-
ցուցած և կերտած ապստամբութեան փառքը:

Հոս ճիշտ աեղն է ըսելու, պատմութիւնը խեղա-
թիւրող սովիստներու երեսին որ Սուէտիոյ ապստամ-
բութեան մէջ ոչ մէկ կուսակցութիւն յառաջապահի
դերն է ունեցած այլ ժողովաւրդն էր: Սուէտիոյ քա-
չարի հայութիւնը, ինքնապաշտպանութեան գի-
տակցութեամբ վասուած, ոտքի կանգնեց ու և փրկեց
իր ու հայու պատիւը: Բայց եթէ պատմութեան խա-
չազողները կը խօրհին թէ այդ թուականին Սուէտիոյ
մէջ դաշնակցութիւնը միայն կար որպէս կազմակեր-
պուած? Կուսակցութիւն? չափազանց կը սխալին, որով-
հետեւ Սուէտահայութիւնը յետպատերազմեան տարինե-
րուն միայն ճանչաւ դաշնակցութիւն կոչւող աւագակ-
ային կազմակերպութիւնը՝ և երանի՝ թէ ճանչնար: Իսկ
իրականութեան մէջ Հնչակեան կուսակցութիւնը ատ-
գէ շատ առաջ կազմակերպուած էր և ապստամբութ-
եան մէջ Հնչակեանութեան ներկայացուցած ոյժը մենք
Սուէտահայերս երբէք չպիտի գիշանիք բազդատեն
դաշնակցութեան հետ որ, այն առնեն գրեթէ զոյտեթիւն
ունենէք:

Զ Օ Ե

Ներկայ օրացոյցն ինւիրև ինիկելի յիշաւակին,
Բողոր անոնց՝
Որոնի ինիկան-
Կայենասիրս ձևնիրու,
Հայանուն փաւերու,
Անազնիւ հակառակորդներու,
Եւ սողացող իմերու՝
Դաշնակցութեան զնդակով:

ՀՐԱՏԱՐԱԿԻՉԸ

20 MAY 2013

»ՑՈՒՅԵՐՈՒ ԽՈՐԱԿԱԿՈ

ՆՈՐ ՏԱՐԻԱԿՑ ՍԹԹԻՒ

Բաղձանի, մաղթանին՝
Սիրոյ քիւերով,
Արագ հովերով,
Զեզի քող հասնին.
Ու Զեզ հասցընեն՝
Յաջող, օհն օրուան,
Սիրալի տարուան,
Չեր փառէով կեանին
Այդ վսեմ գարնան.
Ուրպէսզի եւ հոնի՝
Մարմնացած յոյսով,
Երջանիք կեանէով,
Զանիք Չեր վարձէով
Ապրի՛ յաւիտեան :

Մ. Մ. ՄէժէրեԱՆ



250 - 91

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

1934

ՅՈՒՆԻՎԵՐԱԼ

1934

1 ԵՐԿՈՂԱՐՔԻ
ԿԱՂԱՆԴ

ԵՍ ԻՄ ԱՆՈՒՆ Յ Յ Յ

«ՀԵՐՈՍ»Ի ԲԵՐՆԻՑՑ

Ե. Զ. ին,

Ես իմ լիուած Հայաստանի հոգին փշտ սպ-

ու եմ սիրում

Մեր վայ բերան առուղմների սազին լացի լա-

րն եմ սիրում

ու նախանձի մազ սրցին, փախուսիս մէջ

բռնուական

Գարապէմիր փառաների գարօապարի հողն

եմ սիրում

Սիրում եմ մեր հայենիքը քուառ, անտէր,

ոտք. կոխան

Սիրում եմ ի՞ն մեր օրերի գատօնը չոր, լեռկ

ու խոպան,

Զանցների զուլաւ շին, ու գարտան ծու-

ին փոխան

Եղբայրասպան կոյւներից արհեստներկ

տարն եմ սիրում:

Ես իմ անուս Հայաստանի յանիրակտանդ

շարժն եմ սիրում

Գոյն գոյն խաչի անունի տակ փող, որ հաւ-

իւ օս եմ սիրում

Ու ներշաղքի շարան շարան հազարներ

նեղմաններից

Երկու երեւ ուսուզների փախստական խում-

քք նեմ սիրում:

Սիրում եմ ես կոխած տնկա անեն իսկոյն

միհայենից

Մաս համար, տանի մընկեր, զրու մը ժօնիս

ըեր մը իերին.

Սիրում եմ մեր աղօք զարցած սահմանակիր

օրէնքը ինն,

որու սիրոյն սիրեմ սափրել մեր մօռուր հա-

կոերին

4 ՀԻՆՂԱՐՔԻ

5 ԹՐՐԱՐ
Ճռագայուց

6 ԾԱՐԱՐ
ԾՆՈՒՆԴ

7 ԿԻՐԱԿԻ
ՄԵԽԵԼՈԳ

ՔԱՆԻ ՄԸ ԽՈՍՔ

Քաջալերուած «Կիլիկիա» Պատի Տարեցոյցի 1933ին գտած այս գեղեցիկ ընդունելութենէն որը մեր ազգայի աւելի պահանջուեցաւ Հայ հասարակութեան կողմէ:

Գտնուեցան շատեր որոնք իրենց ունեցածին վը բայ երկրորդ մը աւելցնելու համար փափաքեցան ունենալ մեր հրատարակութիւնն ալ:

Ուստի նոյն քաջայուսութեամբ կրկին ձեռնարկեցինք Բ. Տարիի (1934 ի) հրատարակութեան Ա. տարիէն աւելի ճոխ բոլանդակութեամբ, այս անգամ թերթիկներու երկու կողմին ալ տպուելով:

Կր մալթենք որ գալ տարի աւելի ճոխ հրամցընելու բախտը պիտի ունենանք: Ինչպէս նախորդի նոյնպէս Բ. տարուայ հրատարակութեան մասնաւորաշխատակցութիւնը բերող յարգելի անձնաւորութեանց մասնաւոր չնորհակալութիւններս կը յայտնեմ և կը սիրեմ յօւսալ թէ Գ. տարիին ալ իրենց թանկագին աշխատակցութիւնը բերելու չպիտի զանան:


Կարեւոր այս տպագրաւ տեղ տուինք առաւելապէս ձէպէլ-Մուսացի յարգելի ընթերցողներուն իրենց սիրելի հայրենիքին ու անոր քաջարի զաւակներուն

քաջապործութեանց ևայլ կուրեւոր լուսաբանութեան շուրջ:

Արդէն հրատարակուած տարեցոյցներու կարեւոր մէկ մասին սպառումը ապահովաւած է ձեպէլ Մուսայի գիշերու ։ ։ ։ ։ մարմնի կողմէ իսկ մնացածը ապահովուած է սովորական յաճախորդներու կողմէ:

Արդ լրացնելէ առաջ խօսքս, մաղթեմ որ այս-1934 տարին 1933ի նման արիւնոտ տարի մը չըլլայ. այլ վերելքի և երջանկութեան տարին ըլլայ: Ի բարիւս գտնւող հայերուս և Ա.ՐԱՐԱ.ՏԵԱՆ ՄԱՅՐ ՀՅԵ-ՐԵՆԻՔԻ սարաւանջերուն վրայ խայտացող Հայ Աշխատաւորութեան:

Կ. Կիլիկիա



ՍՈՒԷՏԻՌՅ ինքնապաւանութեան մէջ նահատակ-ուածներուն յուշարձանը:

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

ՅՈՒՆՆԱԿԱՆ Ա.Ր

8 Բ. շաբթի

իմ գոտնացած սրբ համար վերապարզ-
նումի հեքենար չկայա;
չինող աւան բաց ող ջրանցք, իոդ հերկաղ
անաս չկայ
Հայաստանը ուզիր ամբողջ, մէկ հասիր իսկ
հաց հաս, միայ;
2էկանիր զնաններից դուռ ապրու տնձ
մէկ հաս չկայ;
ուր էլլինեմ չեմ մոռանայ խաղաղական երա-
զ մեր,
որովիր ծով Հայաստանի Խրովիի ժառաք
մեր,
ինչուն էլ սուր սիրս խոցն Ժէտայի եր-
գեր մեր,
էլի ես խեւ, արկածավար արխանամ նույ-
սրի եմ սիրում.
ԲՈՒՇԾՈՆ

10 Դ. շաբթի

ԱՄ ԱԶԴԱԿՈՉ

11 Ե. շաբթի

Դշակ, բանւոր, ու էնջաբէր ախպեր,
Հեռիք որբան քառակիս բանանք,
Պրամէթէշի տիսմար գործիք
Մեր չէֆերուն առատ փող տանք:
Վիս, մինք տաննջուինք, քրտինք թա-
փինք,
Սրին վաստակ գատենք. դիզենք,
Հօյպունական մեր մեծերուն
Հեռիք որբան գերի գառնանք:
Ով հին օրեր, մեզ ետ գարձէք
Հին հերոսներ ոսքի կեցէք,
Եղբայրանենդ, հայրենադաւ
Այս ցեցերուն լաւ դաս մը տանք:

ՄՈՒԾՈՆ

12 Ուրբար

13 Ծարբար
Ս. նունիկը.

14 Կիրակի

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

ՅՈՒՆՆԱԿԱՆ Ա.Ր

ԿԱՐԵՒՈՐ ԹՈՒԱԿԱՆՆԵՐ

Ճ Ճ

Հայ գիրերու գիւտը՝ 405ին:
Հայկական Ոսկեղարը՝ 405-440:
Վարդանանց Պատերազմը՝ 463ին:
Դաւիդ Բէկի պատերազմը՝ 1722:

15 Բ. շաբթի

ծն. Յվե, Մկր.

16 Գ. շաբթի
Ս. Պետր Հյր.

17 Դ. շաբթի
Ս. Տիր. սպան.

18 Ե. շաբթի
Բամազան

19 Ուրբար

20 Ծարբար

21 Կիրակի
Ս. Բարեկ.

1885ին հիմնուեցաւ Արմենական
Կուսակցութիւնը:

1887ին հիմնուեցաւ Հնչակեան
Կուսակցութիւնը:

1909ին հիմնուեցաւ Ռամկալառ
Ազատ Կուսակցութիւնը

1890ին հիմնուեցաւ Հայ Յեղա-
փոխական Դաշնակցութիւնը:
Մասնոյ Ա. ապստամբութիւնը՝
1894ին:

Պապը Ալիի ցոյցը՝ 1895ին:
Մասնոյ Բ. ապստամբութիւնը՝
1909ին:

Կիլիկիոյ Կոտորածը՝ 1909ին:
Մէկ միլիոն հայերու Կոտորածը՝
1915ին:

ԶԱՐԿ ԿՈՎԿԱՍ

(Մ. ՏԱՄԱՏԵԱՆԻՆ)

և լազարեան գեղութիւն կեսին փոռւեցաւ «վատարատ զարեր-
ուած կովակին. ունագործը կնոջըն փոյքիկ աղջկան վրա
«եւս զեմ պարպած է...» (ՈՉ-ԴԱՇՆԱԿՅԱԿԱՆ ՀԱՅ ԹԵՐԹԵՐ)

Զա՞րկ Կովկաս, խփիր, մատաղ եմ բազկիդ,

Մութ փողոցների այ հերոս իկիս,

Զա՞րկ առանց վախի, զա՞րկ բայց՝ .. եաեւէն,

Փախուստիդ՝ խաւար գիշերն ապաւէն:

Պողպատ է պատել գաստակդ ուժիդ,

Միամիտների արնոտ ֆօնտերով,

Մազգէրը ձեռքիդ սեւ վրէժ դառնայ,

Զա՞րկ Կովկաս, Հայը՝ հայ ձեռքով վերնայ:

Զա՞րկ Կովկաս, չըլլայ խնայես մօրկան

Հօր մահը լացող փոքրիկ աղջկան,

Մաքրի՛ր առմատից ողջ ցեղը Հայի,

Գնդակէդ իսկի մի հայ չազատի:

Այդ է պահանջում շահը հայրենեաց,

Այդ էր օրէնքը մեր հին արքունիաց,

Այդպէս են կոուել նախարարք նախնիք,

Տե՛ս Բգնունըքը, Տե՛ս Մանազնունիք:

Զա՞րկ Կովկաս, կրկին քեզ չքնաղ առիթ

Արժեցնելու քառասուն տարիդ,

ինչ որ չի կրցիր անել դու Կարսում,

«Անելիթ»ց ահա մուս մութ փողոցում:

Զա՞րկ Կովկաս, հա զա՞րկ, վառօդն ու կապար
Մթերքը շատ է հնուց մնացած
Աղեքսանդրապօլ հատ մը չսպառած՝
Կայնն է բերել Աթէլին համար:

Զա՞րկ Կովկաս ուժգին, խփի՛ր անվարան,
Ամէն մի հայ որ փոես անկենդան.

Քիտցի՛ր կ'ըսպաննես հազար թուրք, քուրտ:
Այդպէսով կուտաս, վըրէժիթ յագուրդ:

Զա՞րկ Կովկաս, չըլլայ խիղճդ գալարի,

Մահը Հնչակի, մահը Ռամկավարի,

Եւ մահը նոյնիսկ ըմբոստ ընկերի,

Մեղք չի համարւում, Աստուած կը ների:

Զա՞րկ Կովկաս, զա՞րկ ջան, ու զարկիդ համար

Դու յաց մի՛ լինիր—Պարնասի կատար

Մի աշուղ դարիպ, Մեղեխի, կոռւնկ,

Մուտ ձեւի համար կը թափէ արցունք.

Զա՞րկ Կովկաս, օարդի՛ր հայեր պատւական,

Հայը՝ ջարդերու ունի թուական,

Թո՛ղ քու ջարդերդ ալ մի նոր վրացեան

Արիւնատառերով անցնէ մատեան....

ԲՅՆ ՃՈՒ

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

ՅԱՌԱԴԱԼԱՐ

22 Բ. Հարթի

1915ին:
Ոռոսական Յեղափոխութիւնը
1917 Փետր.ին:

23 Գ. Հարթի

Հայաստանի Խորհրդայնացում
1920 Նոյեմբերին:
Իգմիրի ջարդը 1922ին:

24 Դ. Հարթի

1870ին Կարնոյ մէջ կը հիմնու/
«Գաղտնի Միութիւն Բարձր Հա-
յոց» միութիւնը:

25 Ե. Հարթի

1921 Յունի. 21 տեղի ունեցած
է Մարտի հերոսամարտը և նա-
հանջը:

26 Ուրբար

Հայոց Տօնադոյցը տպագրուած է
Պոլիս 1568ին, Նոյնպէս Պոլիս
տպագրուած են Տաղարան, Ժա-
մագիրք, Պատարագամատոյց:

27 Շարար

1872ին, Գրիգոր Արծրունի կը
հրատարակէ «Մշակ» թերթը, որ
կը դառնայ հանդիսավայր՝ հայ
ազատախոհ մտածողութեան:

28 Կիրակի

1880ին Թիֆլիզի մէջ հիմնուած
է Խուսահայոց հրատարակչական, և
բարեգործական ընկերութիւնը

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

ՅԱՌԱԴԱԼԱՐ

1934

1934

29 Բ. Հարթի

Ս Ա Խ Ա Վ Ի Ն

30 Դ. Հարթի

Ա՛յ ինչ տրխուր և սրտագին
Կերպես աղու՝ սիրուն սոխակ,
Արգեօք՝ գարդիդ փթթամարմին
Թառամեցա՞ւ քընքուչ բաժակ:

31 Դ. Հարթի

Տրտմաթախիծ և մելամաղձուտ
Գեղգեղանքով քո հրատոր
Կը հըրգեհես սիրտս վըշտուտ
Խոր վիշտերով, թախիծով նոր:

Առաւ օտեան քընքուչ գուսա՞ն
Զեփիւսին հետ այդ հեշտորոր
Ի՞նչ անուշիկ միաբերան
Կերպես կեանքի թախիծը նոր:

Ա՛յ իմ թախիծի ընկեր սոխակ,
Լուէ՝ միքիչ մերգեր խընդրեմ,
Վարդիդի սխան լուսաբաժակ
Ծուշանները քեզ նուիրեմ:

Ղաղար Քչ. Գըճըլեան

Հ Ա Կ Ա Պ Ա Տ 1933 Ե Հ Ր Ե Փ Ի Է Պ Ե յ Ր Ո Ւ Թ

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

1934

ՓԱՏՏՐՎԱՄ

1934

* * *

- Հնչակեան կեանքը հայ կեանքին կը նմանի իսկ հայ կեանքն ալ Հնչակեան կեանքին :

* *

* *

Դաշնակցութեան նպատակը խաղող ուտել չէ՛, այլ պահապանը ծեծել է՛ :

Այս օրուան մեր ըսածները վաղը կեանքը ցոյց պիտ տայ:

Խաւարեալներու մէջ մոլորածներէն մին՝ լուսաւորութեան բերելը, Հայ նահատակներէն մին՝ կենդանացնել է՛.

Երեւանը այսեւ Հայուն լուսաւորութեան կերպոն է ինչպէս երբեմն մաստիք կը համարէինք Պոիսը:

Զոհողութիւններով ձեռք բերուածը գուրգուրանքով գործածելու ենք :

Բոլորովին չնղածէն՝ եղածը ինչ որ ալ ըլլայ նախընտրելի է:

Արեւն ու Լուսինը մրայն՝ հաւասար արդարութիւն կը բաժնեն մարդոց :

«Ձեյքունի Խօսանին Հովոցը» նիւթին շարունակութիւնը տեսնել յաջորդ էջին վրայ:

ԿԱՐԵՒՈՐ ԹՈՒԱԿԱՆՆԵՐ

ՀՅՈՒ ՀՅՈՒ

1919 Յունվ. 29ին մեռաւ Հայուստանի Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեան, Երեւանի մէջ :

1903 Քետր. 2ին յեղափոխականի արդար գաշոյնով Կ'իյնայ Վարդէսի մատնիչ Խաչիկ Սէմէրծեանը :

20,000 Հայեր Պարսկաստանէն կը գողթեն Հնդկաստան ու կը հաստատուին Սուրաթ. Մատրաս, Կալկաթա, Չիղրայ և Սեղապատ :

1695ին շինուեցաւ Զիգրայի հայոց եկեղեցին որ քրիստոնէական տաճու ըներու հնագոյնն է:

Սեյմուքներու Հայաստ սն արշաւանքը կատարուած 1044ին :

1920ին Հայաստանի անդրանիկ Համալսարանը հիմնուեցաւ :

1921ին Սոզոմոն Թէհէրեան ըսպաննեց Հայ Ազգի գահին Թալաթ փոշան Պերլինի մէջ :

1 Հինգշարթի

2 Ուրբար

3 Ծարք

Սահակ Պարեւ

4 Կիրակի

5 Երկուշարթի

6 Երեխշարթի

Ս. Ղեւնդեանի

7 Չորեխշարթի

ԶԵՅԹՈՒԽԻ ԻՇԽԱՆԻՆ ՀՈՎՈՅԲ

Դրախտատեսիլ քաղաքին ծու էն գուրս ցցուած.
Երկնասլաց հաստաբեստի մը՝ Պէրզինկա յերան կուշափին կը գտնուի Զէյթունի նազալ էթ-Չավուչ ի; իս անին հովոցը, ապառաժի մը մէջ՝ մարդկային ստեղծագործութիւնով կարծես շինուած էր այդ քարէ սենեակները տասնէ աւելի, մէկը միւսէն գեղեցիկ ու հիանալի: Այդ գեղեցկակերտ սենեակներուն առջեւ ընդարձակ տափարակ սաքու մը՝ եղերքը ուոփի ծառերով շրջապատուած, իսկ սենեակներու տակէն, ապառաժներու խորէն դուրս ցայտող, սառնանման պազպաջուն և արծաթափայլ ջուրերը ազրի բներ ձեւանալով կը քերէր ուոխներու արմատները և յետոյ գահավէմէ մը վար թափելով կը գառնար ջրվէժ մը ու վերջէն կ'երթար ջուր տալու այգիներուն և պարտէզներուն՝ որոնք փուռած էին հովոցին վարը: Այս երկնապարզեւ տեսարաններու խտես, մարդ ինքզինքը կը դտնէր դրախտի մը մէջ, դրախտ մը որ Հելվէտիոյ մէջ անդամ քիչ կը գտնուի:

Զէյթունի Ս. Աստուածածնայ վանքը որ կը գտնուի Հովոցէն քիչ մը վարը, անծայրածիր պարտէզներու մէջէն հասակը ցոյց տալով՝ ուխտատեղի է, և տարին անգամ մը, հեռաւոր քաղաքներէն, Այսթապէն, Հալէպէն, Մարաշէն, Էլալիսթանէն և շըրջակայ բոլոր հայաշատ գիւղերէն, անթիւ անհամար ժողովուրդ ուխտի կուզար, և անոնք շաբաթներով կը վայելէին, անուն ու հոչակ հանած հայրենիքիս

թովիչ և հրապուրիչ բնութեան տեսարանները և Ս. Փրկիչի տաք և պաղ ջուրերու մէջ ալ լոգանք առնելով կը վերադառնային իրենց տեղերը, և անգամ մը եւ կողը ուրիշ տարիներ անգամ՝ մ'ալ կուզար ստուարթիւ ընկերներով:

Այն տարին, 1906, Ս. Աստուածածնայ տօնը երկնապարար ցնծութեամբ տօնուցցան վանքին մէջ, երանելի՛ տարիիներ, և ուխտաւորներու շատութեան պատճառաւ տաճարը նեղ գալով «Փառք ի բարձունս» ի և անգաստանի թափորթ տեղի ունեցաւ, վանքի լնոդարձակ կալին մէջ՝ բացօքեայ, և օրուան վռաջնորդը՝ Գեր. Տ. Ներսէս ծ. վրդ. խապահեան կը նախագահէր օրուան շբեղաշուք հանդիսութեանց և պատարգիչն էր:

Առաջնորդ հայրը, անդաստանէն վերջ Ս. խաչը ի ձեռին, օրհնեց բոյոր ժողովուրդը, ամէն, անդաստանները և Զէյթուն քաղաքը, որուն ընդհանուր տեսարանը աւելի գեղեցիկ կերեւար վարը՝ ձորին հանդիպակաց կողմը:

Մեռելոցին յաջորդ օրը ժողովուրդը, սկսաւ ցանցառնալ, այդ օրը Առաջնորդ հայրը հրաւէր ստացած էր Նազարէ Զավուչ Նորաշխարեանէն կէսօրւան և իրիկուան ձաշը Հովոցին մէջ միասին ընելու համար, կէսօրէն երեք ժամ առաջ, Առաջնորդը իր սեփական ձիուն վրայ աշտանակուած և մենք վանքի հինգ պաշտօնեաներս ալ, վանքի ձիերուն վրայ ձեռք առինք Հովոցի ճամբան, զառիվեր մը՝ որ վարը նայողին գլխու պայոյտ կը պատճառէր,

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

ՓԵՏՐՎԱԼ Ա.Ր

8 Ե. Ղարբի
Ս. Վարդանանց

1922ին Հյմուտեցաւ Անդրկովկասի Խորհրդային Հանրապետութիւններու միութիւնը :

1918ին Կարսը յանձնուեցաւ Թուրքերուն Դաշնակցութեան կողմէ :

1920ին Կ. Մազմանեան Խորէլիի մէջ հռչակեց Կիլիկիոյ անկախութիւնը :

1894ին Տամատեան Սասունի մէջ ձերրակալուելով, ապստամբութեան զեկավարութիւնը ըստանձնեց Մեծն Մուրատ :

1917 Հայ Կամաւորները Կիլիրոսի մէջ հաւաքուելով տարի մը մարզուեցան :

Արարայի գագաթին վրայ Հայ կամաւորները տուին 24 մահ եւ 67 վերաւոր :

Ետքայի մէջ տարափոխիկ հւանգութենէն Հայ Կամաւորները 123 զոհ տուին :

Արքանեան Գալուստ 14 տարի բանտ մնալէ վերջ Հայ Գատին մտահոգութեամբը մեռաւ :

10 Շաբաթ

11 Կիրակի
Բուն Բարեկն.

12 Բ. Ղարբի
Մեծ Պահի

13 Գ. Ղարբի

14 Դ. Ղարբի
Տեաննդառաջ

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

ՓԵՏՐՎԱԼ Ա.Ր

15 Ե. Ղարբի

1909ի մեծ ջարդին Կեսարիան աղատուեցաւ շնորհիւ Աղատ Ոստանիկին (Հնչակեան):

1910 Սապահկիւլեան կայցելէ Թումարդան :

1896 Յուլիս 2ին Վանի ինքնապաշտպանութիւնը թիւրք անբոխին դէմ, Դամնակցութեամբ Հնչակեաններու, Արմենականներու և Դաշնակցականներու,

1915 Յուլիս 1ին Շապին Գարանիսարի հերոսամարտը որ կը տեւէ 20 օր:

1903 Յուլիս 7ին Մահափորձ կը կատարուի Ս. Սապահ-Գիւլեանի վրայ Պոսթոնի մէջ : ✕

1918 Մայիս 28ին կը հռչակուի Հայաստանի անկախութիւնը որ միայն երկու տարի կրցան կառավարել:

1921 Ապրիլ 2 Երեւանի զրաւուը Կարսիր բանակէն :

Մուրիննեանց իշխանութեան հաստատումը Կիլիկիոյ մէջ, 1080 Հայոց թագաւորութեան վերջ

16 Ուրբար

17 Շաբաթ

18 Կիրակի

19 Բ. Ղարբի

20 Գ. Ղարբի

21 Դ. Ղարբի



Ալորապտոյտ առահետներէն ազատելէ վերջ, մեր
առջեւ բացուեցաւ կանաչազարդ այգիներու ճամբան,
որոնց դիմացը. փառաւոր դիրքով կերեւար դղեակ
Հովոցը՝ քարակոյնին կպած,

Հովոցին հասնելու քառորդ ժամ միացած մեղի
դիմաւորեցին իշխանին զինակիր սպասաւորները և
օգին մէջ հրացաններ արձակիրով թնդացուցին լեռ ու
ձոր և հանդիսաւորութիւններով մը առաջնորդուե-
ցանք ծոցափոր ապարանքը, և քարէ սանցուխին
վրայ մեզ զիմաւորեց իշխանը՝ ոսկեճամուկ զգեւոններ
հագած, իրեն չուրջ ունենալով չորս հատ հարազատ
զաւակները՝ մէկը միւսէն աւելի վառվառուն ու գնդե-
ցիկ, ոտքի վրայ կեցած իշխանին քով,

Քարափոր զղեակը այդ օրը յոյժ ներկայանալի
վիճակի մը վերածուած էր, ծանրագին զորգեր զե-
տինը և պատերուն վրայ. թանձր ներքնակներ և
ոսկեթել բարձեր մէկ կողմի վրայ շարուած, նահա-
պետական բնակուրանի մը ձեւը առած էր, Առաջնորդ
հայրը ներս մտնելուն, իշխանը և զաւակները երկիւ-
դածութեամբ համբուրեցին իրեն Ա. Աջը և մասնա-
ւորապէս պատրաստուած աթոռի մը վրայ նստեցուցին
զինքը իսկիրենք դախտապարուեցան բազմոցներու
վրայ,

Ոյդ օրը ամբողջ զղեակը ոգեւորութեան մէջ էր,
ամէն կողմշաբժում, օրուան հիւրերը մեծարելու հա-
մար ոչ մէկ քան խնայուած էր. Քառորդ ժամ վերջը
սկսաւ աջանաբոյրի արարողութիւնը, տիկ. հաճի

մայրէկը, իշխանուհին, դեռաբոյս և զեռատի օրիոբղ-
ներ, բնական ցցուն զեւեցկութիւնով, զարդարուած
տօնական ծանրագին և երկներանգ զգեստներով, ի-
րարու ետեւէ ներս մտան և առին հայր սուրբին օրհ-
նու թիւնը և վերջէն կատարեալ քաղաքավարութիւ-
նով վերագարձան իրենց յարկաբաժինները.

Նոյն օրը հրաւիրուած էին նաև ուրիշ իշխանա-
զուններ ալ, օրուան ընթացիկ լուրնրէն վերջ, Ճաշի
ժամանակը հասած ըլլալով, բոլորուեց սնք սեղանին
շուրջը՝ ուսիներու շուրին տակ, վազուն և զուլալ
աղբիւրին քովիկը:

Համուտամի խուրտիներ իրարու և սեւէ բեր եցան
սեղանին վայ, հարսեր, օրիորդներ, ծառաներ, ա-
ռաջնութեան պատիւին արժանանալու համար աւելի
ճարպիկութիւն ցոյց կուտայյին. սեղանին վրայի խան-
գավառութիւնը այնքան սիրավառ գուարթ էր որ,
պնակներու կերակու ըները անզգալիօրէն կը պարպէ-
ին, իսկ սեղանին մէջտեղը գրուած խոռոշած զառնու-
կէն պատառ մը անգամ չի մնաց:

Ճաշէն վերջ մէկ ժամ քուն, անկից վերջը կառն
նշանառութեան փորձերը, իշխանին տղաքները և ծա-
ռաները այնքան վարժ, որ օգին մէջէն սլացող թըր-
չունները անդար վար կ'առնէին. Առաջմափորձէն
վերջ, իշխանը մեզի պատցւոց զղեակին ծակն ու ծուկը,
իրիկուան համագամ ճաշը կրկին նոյն զուարթու-
թեան մէջ տեղի ունեցաւ և ուշ ատեն մեր հանգիւար
առինք փափուկ և ձիւնաս պիտակ անկողիններու մէջ,
սաքուններու վրայ, աստեղազարդ եր կնակամարին

ՊԱՏԻՏՈՒԹՅՈՒՆ

ՓԵՏՐՎԱՐ

22 Ե. Հարթի

նական անկառմը 1393ին :
1915 ապրիլին Սվագի մէջ ըստ
պահուեցաւ ընկ. Գաղղիկ Օզան-
եան :

23 Ուրբար

1906 ապրիլ 15ին Հ.Բ.Ք.Մի.
Կը հիմուսի Գահիրէի մէջ :

1907 Յունիս 1ին Հայ. Խաթա-
ռական կոիւներուն աչքառու դեր
խաղող և Շուշի քաղաքի պաշտ-
պան Թէօսէ Մարգիս Կիյանց
Թիֆլիզի մէջ «մահացու հայի
գնդակով» :

1915 Յունիս 30ին ուրբաթ ձէ-
պէլ Մուսայի արտազալթի հրա-
մանը կը Կարգացուի պաշտօնա-
նապէս :

1921 ապրիլ 22-ն Շիրակի միա-
ցումը Խորհրդային Հայաստանի
և Թուրք գորքերու նահանջը :

1894 Մարտ 15ին Եօզդատի մէջ
կախաղան հանուեցաւ Յեղափո-
խութեան Անդրանիկ առաքեալ
Հնչակեան անման Ժիրայրը :
Հայերէն նոր ուղղագրութեան
հաստատումը Հայաստան 1922ին

24 Ծարսար

25 Կիրակի

26 Բ. Հարթի

27 Գ. Հարթի

28 Դ. Հարթի

Ա.ՀԱՏԱԿ ՀՆԿԵՆԵՐՈՒ ԱՆՈՒՆԵՐԸ

Յունիս 15-ին 16 լուսնալու գիշերը՝ պատե-
րազմական ատեանի վճիռով, Պոլիս Պայազիսի
հրապարակը կախաղան հանուեցան նետեալ
ընկերները:

ՓԱՐԱՄՈԶ

ՄԻՆԱ ՔԷՇԻՇԵԱՆ

ՎԱՆԻԿ

ՄՄԲԱՏ ԳԼՃՃԵԱՆ

ՌՈՒԲԵՆ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

ԱԲՐԱԿԱՄ ՄՈՒՐԱՏԵԱՆ

ՏՈՔԹ ՊԵՆՆԵ

ՄԿՐՏԻՉ ՄՈՒՐԱՏԵԱՆ

ԱՐԱՄ ԱԶԼԳՎԱՆԵԱՆ

ՅԱԿՈԲ ՊԱՄՄԱՃԵԱՆ

ՀՐԱՆՏ ԲԵՂԱՎԵԱՆ

ԳԱՐԵԳԻՆ ՊՈՂՈՍԵԱՆ

ԵՐԻԱՆԴ ԹՕՓՈՒԶԵԱՆ

ՊՈՂՈՍ ՊՈՂՈՍԵԱՆ

ՅՈՎՃԱՆՆԵՍ ՏԵՐԴԱԶԱՐՍԵԱՆ ԵՐԵՄԻԱ. ՄԱԹՈՍԵԱՆ

ԹՈՎՄԱՍ ՎԱՀԱՆ ԹՈՎՄԱՍԵԱՆ ԳԱՅՆԻԿ ՊՈՅԱՃԵԱՆ

ՄՈՒՐԱՏ ՂԱԶԱՐԵԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՀՅՈՒՐԱՌՉՈՒՄԵԱՆ

Իուսական գրաւումին առաջ Վանի բան-
սին մէջ խեղդաման եղած ընկերներու անուն-
ները:

ԱՅՕ

ԱՐՏԱՇԵՍ ՍՈՒԱԽԵԱՆ

ԱՅՐԱՀԱՄ ԲԲՈՒՏԵԱՆ

ԿԱՐԱՊԵ ; ՏԱՆԹԵԱՆ



ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ		ՄԱՐՏ	1934
1	Հինգշաբթի	1903 Յունիս 7ին Հնչակեան կուսակցութեան գաղափարակտն օրկան :	
2	Ուրբար	1930 Դեկ. 19ին Հ-Հապիպլի և կեղոցւյ մէջ տօնուեցաւ Ս. Դ. Հնչ. Կուսակցութեան Քառասնամ եակը Ճէպէլ-Մուսայի ներկջ. մարմի նսխաձեռնութեամբ :	
3	Ծարբար	Ճէպէլ-Մուսայի ՀայԱզգ. Միութեան Կեդրոնական Վարչութիւնը հիմնուեցաւ 1933 Խպրիլին Տօքթ. Ս. Մաթոսեանի քարոզ-ջութեամբ :	
4	Կիրակի	Նոյն շրջանի Լէզիոնական Միութիւնը հիմնուեցաւ 1933 Ապրիլին .	
5	Երկուշաբթի	Հայը կապրի երբ կազմակերպուի Մուրտու : +	
6	Երեսիշաբթի	Զէյթոնի հաշտութեան պայմանագրութեան կնքումը 1896 Փետրուար 10ին : +	
7	Չորեսիշաբթի	1896 Փետրուար 12ին եւրոպական հիւպատուներու միջնորդութեամբ Հնչակեան Յեղափոխական վարիչները արտասահման կը	

մատչելի, անառիկ բարձունքներուն վրայ, խրոխդաբար իրենց ձեռքին մէջ բոնած խաչանիշ-Ա. գրօշակը Նախաճաշէն վերջ կենդան իները կազմ ու պատրաստ, մեր չորհակալութիւնը յայտնեցինք ներկաներուն և առաջնորդ հայրը պահպանիչով մը օրհնեց բոլոր տնեցիները որոնք՝ զլիաբաց ծունկի եկած էին սաքուին վրայ:

Մինչեւ վանքին կէս ճամբան, ձիաւոր սպասաւորներ մեզի ճամբու զրին և ժամը իննի ատենաները, ներս մտանք վանքին մեծ դարպասէն, իրաքանչիւր ոք անցաւ իր գործին, մեր յիշողութենէն բնաւ չի հեռացնելով այն ջերմ և գուրզուրալից հիւրասիրութիւնը որու արժանի եղանք իշխանին անմահական հովոցին մէջ, իշխան Նորաշխարեան իր կորիւններով և ուրիշ բերդաէր իշխաններ ուրիշ հովոցներու ու բերդերու մէջ իրենց կարգին արծիւներու պէս թառած մեր սիրելի և պաշտելի հայրենիքին լեռներու կուշերուն սեւեռաբիր, տարիներ շարունակ հսկեցին ձեռք բերուած անկախութիւնը ձեռքէ չի հանելու համար, եկող գացող սերունդներ միեւնոյն ճամբէն քալնցին, բայց որ 1915ի համաշխարհացին պատերազմին, մեր անազորոյն թշնամիին սեւ սաղրանքներուն երեսէն: ամէն յոյս և ակնկալութիւն սրբուեցաւ, Զէյթունցիներուն յոյսը մարեցաւ, այսօր մեր հայրենիքը աւերակոյցաի մը վերածուած է միայն բուերն է որ վայեն այնտեղ, իսկ իրեն հարազատ վերապրող զաւակներ, ցրուած աշխարհի չորս անկիւնները կ'երազեն զեռ փառքերու վրայ, և այլ-

տակ, զիշերուան թաղուհի, լուսնին արծաթափայլ լոյսին տակ:

Առաւոտուն կանուխ արթնցանք, գառներու մայւնը ու կովերուն բառաջը խառնուած թուչտներու յեղանքանքին մեր սրտերը թունդ կը հաներ, իշխանին հովիւները իրենց պարտականութեան վրայ, հացի մախաղը իրենց ուսին, մականները ձեռքերնին, զարմուհիներու հրահանգին կ'սպասէին մեկնելու հազար, որովհետեւ զաւարներու կթելու զործը գեռ չէր վերջացած:

Հովիւներու մեկնելէն վերջ, իշխանին աղջիկները փրփրագէզ կաթի գոյլերով վերադարձան մօտիկ փարախէն և քիչ վերջ սկսաւ կարագի սերի և մածուփարախէն պատրաստութիւնը:

Քառորդ ժամ վերջը պատրաստ էր նախաճաշի սեղանը ուսիներու տակ, սեղանին վրայ, մաքուր ամաններու մէջ դրուած էին առատ, թարմ կաթնեմաններու պահէն սեր, մածուն, հաւելիթ, անուշելէնդէներ, կարագ, սեր, մածուն, հաւելիթ, անուշելէնդէն սեր, պանիր, պտուղներ, լաւաշ հաց, որոնց տեսակը շատ էր, նախաճաշի ատեն մեզի կ'ընկերակցէր նաև շատ էր, համաճաշի ատեն մեզի կ'ընկերակցէր նաև իշխանին հանին, տիպար տանտիկին մը՝ Նորաշխարիշիւանին հանին, սիստանի լուսականի մը՝ Նորաշխարիշիւանին հանին, սիստանի վերգաստանի փառքն ու պարծանքը՝ որ աջէն եւան վերգաստանի փառքն ու պարծանքը՝ որ աջէն համաճաշին համաճաշի կուտար և հին կեանքէն կը պատմէր, Յիշեալը մայր եղած էր երկվեցեակ մը զաւակը, մեր, այսկաւ եղած էր երկվեցեակ մը զաւակը, որոնք ժամանակի ընթացքին իրենց կեանքը ներու, որոնք ժամանակի ընթացքին իրենց կեանքը զոհ տուած էին, հայրենիքի պատագրութեան-համար կինքը վերջին աստիճան ուրախ էր որ, անոնք նըւ կիրեալ զինուորներ եղած էին, Զէյթունի այդ ան-

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

ՄԱՐՏ

8 Ե. շաբթի

Հանրապ. Սիրիոյ

9 Ուրբար

10 Շաբթի

40 Մանկ. Սեբ.

11 Կիրակի

12 Բ. շաբթի

13 Գ. շաբթի

14 Դ. շաբթի

գրկուին, Աղասի, Աղասի, Մլեհ, Հրաչեայ, Նշան, Կարապետ որոնք կազմակերպած էին Զէյթունի 1895ի աշխարհանոշակ ապօտամութիւնը:

«Նոր երկիր» օրկան Ֆրանս. Երջանի Պալքանեան «Մամուլ» օրկան Պալքանեան Երջանի:
«Զանդ» Պարս. Երջանի «Սուրբական Մամուլ»:

Տարեգարձ Լիրանանի Հանրապետութեան:

Հնչակեան Օրկաններ.

«Հնչակ» թերթ Հայ, Յեղափոխութեան և օրկան Հնչակեան կեդրոնական Վարչութեան, ուրուն առաջին թիւը լոյս կը տեսնէ Ժընեվի մէջ 1887 նոյեմբերին:

1894 Յուլիոսին Հնչակեան օրկան «Գաղափարախ առաջին թիւը լոյս կը տեսնէ Աթէնքի մէջ:

1903 Մայիս 9ին Հնչակեան կուսակցութեան Ամերիկայի Երական կանոնադրութեան պատճեան թիւը լոյս կը տեսնէ Խուսանողի մէջ:

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

ՄԱՐՏ

15 Ե. շաբթի

16 Ուրբար

17 Շաբթի

Մուս նի Վիրապ.

18 Կիրակի

Դալտեան

19 Բ. շաբթի

20 Գ. շաբթի

21 Դ. շաբթի

յանի պաշտօնաթերթ «Երեստասարդ Հայաստան»ի առաջին թիւը լոյս կը տեսնէ Պասթոնի մէջ:

1894 Մարտին Հնչակեան «Ապակակ» թերթին առաջին թիւը լոյս կը տեսնէ Աթէնքի մէջ:

«Կայձ» օրկան Կ. Պոլսոյ ուսանողական Միութեան:

«Վերածնունդին» գաղափարական հանդէս Ամերիկայի մէջ:

«Երկիր» օրաթերթ Կ. Պոլսոյ մէջ:

«Զարթօնք» և «Լուսարձակ» Գահիրէի մէջ:

Քրիստոնէ 200 տարի առաջ Փինիկեցիք կը հնարէն Այբուրէնը:

530ին թուղթի գիւտը:

1440 ին Կիւթէնպէրկի տպագրութիւնը:

1922ին Ֆրանսացիք կը պարպեն Կիւթիան:

1864ին Գերութեան ջնջումը:

ևս իրենց նույիրական հայրենիքն՝ յոյսերնին կտրած միակ յոյսերնին զրած են, խրոխտ. և ամպալաց Աւրուրատի ստորոտին տակ ծլրդ ու ծաղկող, մեր Նոր Հայրենիքին՝ Հայաստանի վրայ, օր մը երթալ շարունակելու համար իրենց հին փառաւոր կեանքը, Հայաստանի սիրաը եղող երեւան Մայրաքաղաքին մէջ:

ՄԱՇԹՈՅՑ ՔՀՆ. ՈՍԿԵՐԻՉԵԱՆ
Հօմո— Սիւրիա, —



(Սուետիոյ ինքնապահանութեան ղեկավարներէն)
ՊԵՏՐՈՎ ՏԸՄԼԱԳԵԱՆ ԽՍՉԵՐ ՊԸՀՈՒԹԵԱՆ
Նահատակուած՝ Զոհուած

Մարտէի ջարդի բնբացէին, իր Վագրթի մէջ, երբ իր ներկաւականութիւնը չի լրացուցած: յուրիւնը անհրաժեշ է այսօր:

ԵԲԼԻՑ ՁՂ

Դարբնոցը Մեծ Ոճրին, բայօցը դարավերջիկ ԵԵ-
րոնին, ուր վահմապատիւ աւազակներու չքախումբ
մը Վեհափառ Աւազակապետին հետ զլուխ—զլիսի տը-
ուած արտասանեցին գեհենային պատգամը...

Գահը թէտմիր”

Ու ահա սարսափի շունչը շրջան ըրաւ Արեւել-
քի երկնակամարին տակ, Տաճկաստանի մէկ ծայրէն
միւսը, սարսուսի հոսանուտները պտացնելով կալա-
նաւոր Հայաստանի երակներէն ներս

Ցնցուեցաւ Հայոց Աշխարհը, ցնցուեցաւ ելեկ-
տրական կոճակի ձնչումին տակ կեդրոնախոյլ ոստու-
մով մը րոպէականօքէն սարսող Փանամայի ջրանցքի
խարակներու նման: Ու գիտակցական ամեհի ծառա-
ցումով մը արձանացաւ իտպետական կամքին դէմ:
«Հայր մի անգամ ել պիտի մեռներ, որ հայր ապ-
րիր»:

Սասունը, որպէս թանձրացեալ խորհրդանշանը
ընդգումի հոյակապ ողիին, որդեգրեց Յեղափոխու-
թեան ուղին, իրեն նշանաբան ունենալով Աղատու-
թիւնը կամ պատուաւոր Մահը փոխան անպատիւ
կեանքին:

Չուշացաւ բախումը իրաւունքի Ախոյաններուն
և Բռնութեան ասպետներուն մէշեւ հակայ բա-
խումը

Արդարութեան ճակատին վրայ Արդարութեան
կրանիթը, կար խրոխտօրէն համբարտակուած, որուն

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

Մ.Ս.Ռ.Տ.

22 Ե. շաբրի



23 Ուրբար

24 Շաբրի

Յար. Պապար.

25 Կիրսկի

Ծաղկազարդ

26 Բ. շաբրի

Տառ. Պալուամ

27 Գ. շաբրի

Գուր. Պալուամ

28 Դ. շաբրի

Ա. ՄԻԱՄՆԻԿԵՍ.Ն

Խ. Հայաստանի Անդրանիկի
վարչապետը՝ եւ հիմնադիրը
Հայաստանի Օգնութեան Կո-
միտէի «ՀՕԿ»ի

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

Մ.Ս.Ռ.Տ.

29 Ե. շաբրի

ՕՐՈՅ


ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Պիտի կանգնիս ճամբաներուն քե-
րանը,

Պիտի խանդես բռնութեան սեւ խո-
րանը.

30 Ուրբար

Ատէի՛ Ելիր. ցաւդ Երկունին և հսկայ
Ուժ Մայր. աշխա՛րհ մը ծոցիդ մէջ
կը խլրաւա.



ԱՐԵԱԿ ԶՈՊԱՆԵԱՆ

յարակոշկոճ կողերուն կուգային գարնուիլ աշխարհաւ դղորն ոռնումով մը Մոլեռանդութեան լեռնակուտակ լորձունքները :

Բայց, Կրանիթր կը մնար անչարժ, անշա՛րժ մակընթացող յորձանքներու գերխուժումին առջեւ...

Երկրագունդը կը ճռնչար իր արնաթաթախ առանցքին վրայ, արեգակնային դրութեան ծիրանի պարունակին մէջ, բազմաթիւ հոլովոյթներով:

Ժամանակի երիվարը մահուան հրէշը ուսին կանցնէր Արեսի բոսորափայլ դաշտերէն, սև կեանքերու սեւ հունձք մը ձգելով իր անեզր ճամրուն վրայ....

Վհատութիւնը բոյն կը դնէր թշնամի շարքերու սրտերէն ներս, իրենց թուական գերակչութիւնը ամիսներու երկարատեւ ոգորումին մէջ չէր կրցած յաղթանակը ապահովել այն փոքրաթիւ լէզէռնին վրայ, որ Արդարութեան շանթերով սպառազէն և զիտակցութեան ոգիով գոտեպինդ կը մաքառէր, ու կը յաքառէր անխոցելի կերպով:

Թլան աննուածելի էր իր սարերուն վրայ: Ուրեմն պէտք էր պատնէշները ամբողջովին լքել պարտութենէն ներշնչուած ամօթի շիկագոյն ջնարակը երեսին վրայ:

Բայց ինչպէս արգարանալ խալիթային առջեւ...

Այսպէս կը խորհրդածէր խուժանը բարբարոսներուն գերագրզութեան նոպային մէջ Ապստամբութիւնը մէկ հարուածով ծունկի բերելու ցնորքը ապրեցուցեր էր իր բորբոքած երեւակայութեան բորբոսած խորչերուն մէջ:

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

1934

Ա. ՊՐԻՆ

1934

Կիրակի

1 Զա. Ս. Յարբ.

Երկուշաբի

3 Երկիշաբի

4 Չորեկշաբի

5 Հինգշաբի

6 Ուրբար

7 Շաբար

Գլ. Յովի. Մկր.

Երկրագունդի տարածութիւնը

509,950,000 քառ քիլոմետր է,

որուն հարիւրին եօթանասունը

ջուրով ծածկուած; մարդոց ընդհանութիւնը է մէկ միլիոն ինը

հարիւր հազար, որուն հարիւրին

35ը քրիստոնեայ է, 27ը ուտա-

տայական, 15ը Պոահման, 15ը Խա-

լամ, 7ը Հեթանոս և 1ը Հրեայ:

1921 Հայաստանի գիտական ինստուտի հիմնադրումը էջմիածնի մէջ:

1905 Հայթաթարական կուիւներ:

1302 Գտնուեցաւ կողմնացոյցը:

Ժդ. Դարուն Վառողը:

1598 Գուլպայի մեքենան:

1698 Թովմաս Սիւերին ըրաւ առաջին շողի մեքենայի փորձը:

1803 Ֆուլտոն հնարեց առաջին ծոգենաւը:

1895 Յունիս 28ին Կէտիկ փա-

շայի մէջ Հնչակեան երեք տէրո-

րիստներ կ'սպաննեն ծանօթ

մատնիչ թիւթիւննեանը:

Շարունակէ՛, շարունակէ՛, ուրիմն վանքիր սերունդ, շարունակէ՛ Արքայիդ ցասման նշաւակ չըլլալու համար...:

Ու ոգորումը կը շարունակուի. . .

Կատաղիքը իրենց վայրենաբորբ երախը կը բանան միանգամ ընդմիշտ կուլ տալու համար խոռվարաներու բերդաքաղաքը. . .

Եւ սակայն, զայն խածնելու և որովայնակուլ ընելու անկարելիութեան առջեւ իրենց ժանիքները կը փշուէին յեղակարծօրէն. . . :

Ժօռատ գաղան այս անգամ վիշապային ահեղ պոռչտուք մը կ'արձակէ, կ'ոռնայ, անդադար կ'ոռնայ դիւահարուած իր ցաւի անաանելիութենէն, ու հազարզիսեան դեւերու նման իր ոռւնգերէն բոցերու փոթորիկ մը կ'արտաշնչէ. . .

Ի զուր, ի զուր սակայն. . . լերդը կը մնայ անապիկ, և զերծ հրաբխային ժայթ կումներու գրոհէն:

Երկաթէ ձողերով անանձանելի ցցապատնէշ մը կը կասուցուի բերդին շուրջ, անոր հաղորդակցութեան ճամբաներուն վրայ:

Հիմայ բերդապահները գառագեղուած են,

Բայց, ի՞նչ զարմանք, այս պայմաններու տակ նոյնիսկ, անոնք անձնատութեան ոչ մէկ նշան ցոյց կուտան, ընդհակառակը վրէմի հրաշէկ շամբուներու տեղատարափ մը կը թափեն վարը, Անտոքի ստորոտը. . . և երբեմն անդիմագրելի խոյանքով մը կը խորտակեն արդեւք բարամբունքը:

Ո՞չ, ո՞չ, կ'ըսեն կանանչ ապարոշները, մենք

չենք կրնար չափուիլ Սասունի հետ կոռուի նժարը ձակատագրականօրէն կոչուած հայերու կողմը հակելու, Ուրիմն, ինչո՞ւ արիւն թափիել

Ստորոտը անծայր գիտենարան մը եղաւ:

Այսուհանդերձ, չեն ուզեր ափ մը անհաւատուներուն դէմ իրենց տկարութեան ապացոյցը տալ, ներուն դէմ իրենց տկարութեան ապացոյցը տալ, յիշոյ լիծ Գահակալին յահացու կշտամբանքը հրայրել իրենց վրայ. . .

Կոռուէ՛, կոռուէ՛, ուրեմն, Երլարզի վարձկան, կոռուէ՛ սինչեւ որ վայրենութեամբ չոզեպնդուած բակունակ զարկերակները պայթին ժայռին տուած զուկներուդ զարկերակները պայթին ժայռին տուած հարուածներու անդրագարձումէն, ու զուն իյնաս դիտապատ Հայու յաղթեական կրունկներուն տակ. . . դիտապատ

Ու պատերազմը խօլական աննախընթաց թառ մը իր ձամբան կը հարթէ դիտեակարգութեան փով մը իր ձամբան կը հարթէ դիտեակարգութեան արանքէն: Ալլահ, Ալլահ աղաղակները անզօրութեան արահուն արտասանուած, օգնութեան կը կանչեն երպինքը:

Արէսը, սակայն, կը խնդայ անտարբերօրէն, կը խնդայ ի տես իրեն ի պատիւ սարքուած այս կարմիր խնդանքին, ծենծերուն բարձր զուլաները, որոնք խրախճանքին, կեանքի տաքութեամբը եռուն ակը բարձրանան, կեանքի տաքութեամբը երջանկութեան մը րիւնի լիճերէն, անփոխարինելի երջանկութեան մը զգլիսի բոյրը կը փոխազրեն իր հոգեկան աշխարհէն ներս. . .

Թագակիր հրէշը մահուան երկունքը կ'ապրի տեսնելով կարմիր Դրօշը, որ հակառակ աջն ու ձատեսնելով կարմիր Դրօշը, որ հակառակ աջն ու ձատեսնելով կարմիր Դրօշը, որ հակառակ աջն ու ձատեսնելով կարմիր Դրօշը:

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

Ա. ՊՈՐԹԱԼ

8 Կիրակի
Նոր կիրակի

1903 Հոկտ. 26ին Վերակազմակերպելու նոր կառավագանունը հատեւեալ Հնչակեանները. Սագունի, Ա. Գրիգորեան, Տ. իդմիրեան :

9 Բ. շաբթի

1904 Նոյմ. 24ին Հնչակեան երկու անմահն կարիճներ Յաբէթ և Յակոբ կախաղան կը բարձրանան Աստրերդի մէջ :

1918 Նոյմ. 11ին անձնատութիւնը և համաշխարհային պատերազմի զինագաղաքար :

1915 Յունիս 15ինկ. Պոլսոյ մէջ տեղի կունենայ 20 անմահ Հնչակեաններու Ա. գատավարութիւնը :

1919 Փետր. 23ին Մոսկուար մէջ Լենինի նախագահութեան տակ կազմուեցաւ Գ. Միջազգայնականի Ա. գոնկրէսը, մասնակցութեամբ այն երկիրներու Սօց. Դեմոկրատներուն որոնք իրենց ներկայացուցիչները չեն ուղարկած Պէրնի Բ. միջազգայնականի ժողովին :

10 Գ. շաբթի

11 Դ. շաբթի

12 Ե. շաբթի

13 Ուրբար

14 Ծարբար

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

Ա. ՊՈՐԹԱԼ

15 Կիրակի
Կանանց կիր.

16 Բ. շաբթի
Մուհարեմ

17 Գ. շաբթի

18 Դ. շաբթի

19 Ե. շաբթի

20 Ուրբար

21 Ծարբար

Կարլ Մարքս. գիտական ընկեր Ջարութեան հայրը ծնած է 1818 Մայիս 5ին Գերմանիոյ մէջ, և մեռած 1883 Մարտ 13ին Լոնտոն:

1920 Մարտ 13ին Անտիփրի մէջ նահատակուեցաւ Ճէպէլ-Մուսա-

յի լաւագոյն զաւակները 4 հոգի վագրֆէն Յովհաննէս Փ. Գար-թունեան, Խ-Պէյյէն Սամուէլ Գատրեան, Նիկոլ Նիկողոսեան, Հ-Հապէպիին Յովհաննէս Բէշ-եան :

1890 Յունիս 20ին տեղի կունենայ Կարնոյ Անդրանիկ զինեալ ցոյցը, ղեկավարութեամբ անմահ Հնչակեաններ Կարեկցեանի, Աստարձեանի և Նշկեանի :

1890 Յունիս 15ին կը կատարուի Կ. Պոլսոյ մէջ Գումգարուի Հնչակեան մէծ ցոյցը Գլխաւորութեամբ Մեծն Մուրատի եւ Յ. Շանկիւեանի, որու միջոցին կը Նահատակուին Մ. Վարանտեան Յ. Ղամբուեան, Ա. Նազարէթեան :

բուն, կը պահէ իր խրոխդապանծ ուիրքը Յեղափո-
խութեան Ամրոցին վերեւ, հայ ֆէտայիի ջլապինտ
ձեռքերուն մէջ . . . կը ծածանի հպարտ անտարբերու-
թեամբ մը առանց ազգուելու իր սուլթանական խիթ
նայուած քններու ժահրակաթ ոլաքներէն:

Հաշուեյարդարը կ'ուշանայ ու կ'ուշանայ . . .
ինչո՞ւ ասոնք, այս ապստամբները, սովամահ
չեղան մեր պաշարման պիրկ օզակներուն տակ;
Գլխապատռու մտածում . . .

Վերջապէ՛ս, լոյս մը կը ցայթքի բորբոսած ու-
ղեղներու մէջ . . . Հայերու վրայ զէնքի յաղթանակ
տանիլ կարելի չեղաւ, դիւանագիտական յաղթանակ
մը տանինք . . .

Ու ճերմակ դրօշը կը տնկուի բանակատեղիի
կեդրոնը:

Բերդապահներէն ստուար խումբ մը խաղաղու-
թեան կարօտը սրտին մէջ կ'ողջունէ այդ ապիտակ
փողփողումը:

Ա՛հ, ծուղա՛կ, ծուղակ . . .

Հայ մարտականութեան շարքերուն մէջ զգայի
նօսրացում մը . . . կոիւը սակայն, կանգ չառներ, վը-
րէքը, արդարութեան դայրոյթը աւելի բարձր խօսի
կըսկսի սրտերու մէջ, Առիւներու կողքին սատակ
առիւծները նոր մղումով յառաջ կը նետուին . . .

Թշնամին կը զարհուրի . . .

Բայց, վերջապէ՛ս, Հայ Յեղափոխութեան ուժի
պաշարը վերջանալու մօտ էր . . . Բաղուկներու վեր-
ջին պրկում, վերջին խոյանք մըն ալ, երկսոս հե-
րոսներ . . .

Դժբաղդաբար, Ապստամբութիւնը իր վերջա-
լոյսի աղօտ շառայլները կ'արձակէր, Թշնամին յա-
ռաջ կը խաղար . . .

Ս. ԶԱՏՈՒԻԹԻՒՆԵԼ իր ժԱՄԱԴՐՈՒԹԻՒՆԵԼ Զէր
ՅԱՐԴԱԾ. կը մնար գիմում ընկի պատուաւոր մահ-
ուան: Շաքէն էր որ հոս իրենց առաջնորդը պիտի ըւ-
լար:

Բոնեցին այդ ճամբան, որ քարաժայուէ մը վար
գէպի անդունդ կընայէր . . .

Սասունի բերդաքաղաքը ինկաւ հայկայեղափո-
խութեան ձեռքին մէջ. բայց ան եղաւ պատնէշը ա-
պագայ սերունդներուն, ուր մենք այսօր կուգանք
պաշտամունքի խունկը մեր սրտերու բուրգաբին մէջ
խոնարհ սբար ծունը դնելու նուիրական սելու էթնե-
րուն առաջ, Մեծն Մուրատի, Տ. Քաջի, Տ. Գաբրիէլի,
Շաքէի և այն անուանի ու անանուն բոլոր նահա-
տակներուն, որոնք Հայրենիքի Սատուածատաճարին
մէջ ողջակիզուեցան յօժարակամ զոհաբերութեամբ
մը և իրենց արիւնի ճառագայթներով հրաշակերտե-
ցին Աղատութեան Առշալոյսը, որ այսօր անոնց պա-
տարագումէն քսանեակ տարիներ յետոյ, կը ցաթի
Արարատի մեծ ու փոքր կատարներու արանցքէն Հա-
յաստանի վրայ:

Ողջո՛յն, բիւր ողջո՛յն, Հայաստանին.

Պաշտամո՛ւնք, յաւիտենական պաշտամո՛ւնք Սա-
տունի յիշանակին:

Արա Փա՛ռք տղգային ազատազրութեան պարքարին:
Ա. Տիրուինի

ՊԱՏԻՏՈՐԵՑՈՅՑ

Ա. ՌՈՒԲԵՆ

22 Կիրակի
Կարմիր կիր.

23 Բ. շաբթի

24 Գ. շաբթի
Սպտ. հնդ. նիկ.

25 Դ. շաբթի

26 Ե. շաբթի

27 Ուրար

28 Շարար



Ա. Տ. ԳԱԲՐԻԵԼԵՅՆ
Խ. Հայաստանի ֆոլովրդա-
յին Գործականերու Խորհրդի
նախագահ:

Մ Տ Ք Ի Ս Ն Կ Ա Բ Բ

20Ն

ՈՂԲ. Մ. Ա. Գ. Ա. Զ Ա Բ Ե Ս Ն Ի

Երազիս մէջ միշտ կը տեսնեմ,

Վեհուն դէմքը՝ ականակիտ.

Չեմ մոռանար սիրտը վսեմ,

Երբ արթննամ քունէս վտիտ:

Աշտանակներ ոսկեզօծուած,

Պիտի կանգնեմ շիրմին վրայ,

Տապանագիր՝ փորագրուած,

Պիտ զետեղեմ—յաւէտ մնայ:

Որ նոր Դարուն ծնւող մտքեր,

Ճախրեն գովքը անմեղներուն,

Որոնք մեռան եղբայրակեր,

Քնզակներով.—օր մութերուն . . . :

Մարգարտայեռ խօսքերն Անոր,

Բարնանագեղ օրերուն պէս,

Զի՞ պիտի մոռնամ, երբ նորանոր,

Վիշտեր ապրիմ, ես, իրեն պէս . . . :

Չերմ բառերով՝ յուսագրէր,

Աղատատեհնչ վառ հոգիներ.

Գուռոս խօսքով՝ համայն ՀՈՒՐ էր,

Բովանդակ իր մտածումներ . . . :

Ես յեղափոխուած ոգւով մը,

Պիտ թռչափիմ աստանդական,

Արաօսրագոչ լոյս աչքով մը,

Դառնացնելու . . . ՄիՏՆ ՀԱՅԿԱԿՈՆ :

(Ընթաց զի խօսքը զատկան Մ. Ա. ՄԱՀՈՒՆԻ Ամբողջութեան)

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ


Ա. ՊՈՐՈԴ

29

Կիրակի

30

Բ. Հարբի



(Վաս է այն որ եւմարտախօսը զեղակով կը լոեցնէ)
Ս. ՏերՊոխինի



ՄԻՔԱՅԵԼ ՄԱՐՏԻՐԵԱՆ
ծնած է 1895ին Սուետիա
Զոհուած՝
2 Մայիս 1929ին Սուետիա



ՅՈՎՀԱՆՆԻՍ ՃԵԼԼԱՏԵԱՆ

Այս ձեզի Հնչակեան կուսակցութեան սրտովին նուիրուած մարտիկ մը, որը իր քաջութեամբ և յանդգնութեամբ պատիւ կը բերէ՛ր Սուէտիոյ հայութեան և սակայն սկ ուժերու զաշնակցութիւնը չէր ներեր որ իր շարքերէն գուրս գտնու էին այսպեսի քաջամարտիկներ։ Եւ չիշտ ասոր համար էր որ նախ սարսափի տակ կառնեն զինքը, սպառնուլով որ հրաժարի Հնչակեանութենէն, սակայն ճելլատը կը շարունակէ իր սիրած ու պաշտած Հնչակեան դրօյն տակ մնալ։ Օր մըն ալ Սուէտիոյ դոհճապետին կարգադրութեամբ իր անկողնին մէջ, կնոջ և զաւակներուն առընթեր, կ'ապաննեն զինք, որը հակառակ իր մահամերձ ըլլայուն՝ կը սուրայ իր զէնքը վերցնելու, սակայն աւա՛լ, հա՛ն, անկենդան զետին կիյնայ. կեանքի գարնան շրջանին մէջ, հատ մ'ալ աւելցնելով դաշնակցութեան կողմէ խլուած զոհերու թիւը։

Յ. Գ. Գերագրեալ ընկ. Յ. ճելլատեանի մասին գրուածքը կը պատկանի իւր եղայրը ընկ. Սարգիս ճելլատեանին

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

1934

ՄԱՅԻՍԻ

1934

1 Երեշաբթի

2 Չորեշաբթի

3 Հինգշաբթի

4 Ուրբար

5 Շաբար

6 Կիրակի

7 Երկուշաբթի

1922 Սեպ. 27ին արկածով վիրաւորուեցաւ ձեպէլ Մուսայի գործունեայ և անձնութեաց ընկեր ներէն ևաշիկ Պրլութեան և իւր մահկանացուն կնքեց նոյն տարուայ Հոկա. 15ին։

1922 Ապրիլ 9ին Յարէթ Մ. Իսկնտէրեան զոհ եղաւ գուաճաններու գնդակին։

Անտոն Խշտունի զործիչ զրկուած Հնչակեան կհղրոնի կողմէ ի կեսարիա և հոչակ ստացած Գաղատիոյ զատավարութեամբ։

1924 Օգոստ. 15ին Հնչակեան գործիչ Սարգիս Տիգրունի ձեպէլ-Մուսա կը ժամանէ յատուկ պաշտօնով։

ՀնջԱկեԱն ՎեթերԱններէն Ժիրայր Մարտիրոս Պոյաճեան ծնած ի հաճըն Յեղափոխական Անդրանիկ առաքեալ, եղբայր Մեծն Մուրատի, որ կախաղան հանուեցաւ 1894 Մարտ 15ին եօդղատի մէջ։

Ի ԽԱՐՈՅ ԱՐԾԻՑ ԲԱՆՔ ԽՐԱԾԱԿԱՆՔ

Սիրելի որդւոց հարազատաց Հայաստանիայց առաքելական եկեղեցւոյ, և հնուացելոց անտի և յակամայս ուծացելոց, արդիականացն նիւթապաշտից եւ խայտաբղէտ անուանական ընկերվարականաց և իրերամերժ ճիւղաւորմանց նոցա, հայրենաղաւ կուսակցականաց, մանաւանդ ակն չարեաց առաջնորդաց նոցին, գործիչս, հերթապահս, կամ քԱրտուղարս անուանեալ բախտախնդիր եւ պորտաբոյծ ձրիակերաց, շաղփազի հոետորաց, ի լուսանս զարդացելոց, ի հայհոյանս առատացելոց, ի բարբաջանս ցնդելոց, անխըլ ճահար լրագրողաց, աչօք բացօք կուրացելոց, նղբայրասպան սինլքորաց, չափազանցեալ չափահասից, հաւնոցախոյս մարտականաց և սուտանուն զօրականաց, ուր գէշն իցէ անդ ժողովելոց, մերկապարանոց հոլանաթեւեան, շղթայզերծ և անպատկառ ստամբակաց մոլորեցեալ և չփացեալ պատանիկաց արգահատելեաց, որք խափուցեալ ապականէն՝ ի գարշութիւնս հոսանաց եւ նոյնանուն բազմատեսակ չարահնար միութեանց, կոկոզավիզ թեմականաց, բռնաբարու, սըպրգելոց, 'ի կազ, 'ի կոիւ 'ի յաթոռո ժողովականս բազմեցելոց, և այնոցիկ որք ընդհովանեաւ սոցին կզգեալ գործիք լինեն 'ի ձեռու լպիրը նենդաւորաց ի Սուրիա, ի Լիբանան, ի Փաղիա, ի Հելլագա, յԵղիպտոս և յԵմերիկա և ի սփիւոս աշխարհիս:

Ողջոյն և օրհնութիւն 'ի սոցանէ բացառութիւն կազմելոց, զզաստացելոց, ի դարձ եկելոց և համայնարժանաւորացն, ամէն:

Յայդ է ձեզ անուն ճիւաղին այնորիկ որ կոչի ազգակործան դաշնակցութիւն չաղունք պատուհասիս այսորիկ իբր անուղայք մոլորեալք և ի ծանծաղուտ տիղմն անպատասիսանատւութեան թաթաւեալք և որքան զօր ի նմեն խորացեալք ի յետնագոյն ժամանակը միրմեցան ի հայրենաղաւ իորհուրդս և ևս քան զեւս ապականեցան ի զարչելի ընթացս իւրեանց, որոց գան, հասանին խառնիճաղանանձ աղմուկք ժըպհութեանց և պղծեն զլսելիս, ոմանք, իթթիհատափիա երգուեալք ի նոցանէ գուն գործեն ուր ուրիթ զի բռնագատեսցին զմերազնեայս ի ծածանեցուցանել զխայտառակեալն և զամօթապարտն եռագոյն, ի պաշտօնական տեղիս, ի հանդէս դպրոցական, ի ներկայացմունս թատերականս ի մրցմունս մարդականս, ի հարսանիս և ի պէս պէս հսւաքոյթս, նոյնիսկ ժըպհութիւն պղծել զճակատս եւ զշրջափակս եկեղեցեաց, մինչ առաւել քան տասնեակք ամքեն յօրէ անտի որ եռագոյնն այն կոխութեալ և տրորեալ և յաւէտ զատապարտեալ է ի կողմանէ հայ ազգին և հայ պետութեան, իսկ եռագոյնականք վտարեալ են յերկրէն հայրենիաց յապաշխարութիւն ի զգաստացումն եւ ի պատիժ զաւածանութեանց կուրեանց:

Արդ, զիա՞րդ լինիցի այդքան բռնակալութիւն, երաղատես ծանծաղամտութեամբ, անպարկեշտ սպառնալիք, և գործնական, պղծալեզու քսութեամբ, զինուք եւ բրօք բռնազատեց, անուանարկել, զրպարտել և մատնել զողջախոնոն ազգայնոց և ամբասիր կղերականաց և այդու զխաղաղութիւն ժողովրդեան

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

ՄԱՅԻՍԻ

8 Գ. Ղարթի

1921ին Սոզոմոն Թէհէրեան
սպաննեց հայ Աղգին դահիճ Թա-
լա՛տթ փաշան Պէրլինի մէջ :

1909 Յուլիս 12ին Կ. Պոլոս
մէջ գումարուեցաւ Ս. Դ. Հնչ.

Կուսակցութեան Զ. Պատգմ. ժո-
ղովը 124 Մ.-Ճիւղերէն 79 Մ.-Ճիւ-
ղերու 108 Պատգմ. ձայնով :

1923 Հոկտ. 29 Թուրքիոյ հան-
րապետութեան հոչակումը :

1920 Հոկտ. 30 Կարսի գոաւու-
մը Թուրք բանակէն:

Երեւան ծովէն 8 հազար ոտք
բարձր է : 1929 ին պիտական
շնչքերու և ակումբներու, գոր-
ծարաններու ծախսուած է 4,
315,000 րուպլի, իսկ 1933ին
շինարարական ծախքերու գու-
ռարը բարձրացած է 12,300,000
րուպլիի :

Նախ քան յեղափոխութիւնը
Երեւան ունէր 1 գործարան, իսկ
այսօր միայն Երեւանի մէջ կան
17 հատ գործարաններ : Հայաս-
տանի մէջ գտնուող գործարան-
ներու թիւն է 82 :

10 Ե. Ղարթի

Համբարձում

11 Ուրբար

Համբարձում

12 Շարար

Համբարձում

13 Կիրակի

Համբարձում

14 Բ. Ղարթի

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

ՄԱՅԻՍԻ

15 Գ. Ղարթի

Համբարձում

16 Դ. Ղարթի

Համբարձում

17 Ե. Ղարթի

Համբարձում

18 Ուրբար

Համբարձում

19 Շարար

Համբարձում

20 Կիրակի

Հոգեզալուս

21 Բ. Ղարթի

Նախքան յեղափոխութիւնը
Երկաթուղարքին բանւորներէն
զատ աշխատող բանւոր գոյու-
թիւն չունէր 1924—1925 ին ար-
հետանոցներու մէջ աշխատող
բանւորներու թիւն էր 20,600
և այդ թիւը 1933ին բարձրա-
ցաւ 93,467ի այս բանւորներուն
շատերը կիներ են :

Բանւորներու օրավարձքերը
ամսական 61 րուրլիէն բարձը-
րացած է 104 րուպլիի :

Գաշնակներու ժամանակ Հա-
յաստանի ամբողջ ելեկտրական
ուժը կը կազմէր 2,000 ձիու ուժ
այժմ արգէն Խ. Հայաստան ու-
նի 100,000 ձիու ուժ ելեկտրա-
կանութիւն, որ երկրորդ հնգամ-
եակին պիտի հասնի 1,000,000ի :

Ներգաղթը պիտի վերասկսի
1934 Մարտի վերջերը :

Կարաւանները կազմելու հա-
մար Դ. Շահվերտեան կրկին Բա-
րիզ եկաւ :

կրգովել և զբարբոք զընթացսն յառաջիմութեան
կասեցուցանել, և մանաւանդ բառնալ յաշխարհէ ըզ-
ծաղիկ կեանս այնպղիկ ողք պախարակեն զլրբենի քա-
րողչութիւնս և զանպատկառ վարմունս հանդէպ շա-
հուց Հայ Պետութեան:

Վասն է՞ր ձգունս թափէք, վայրապար ի իսափա-
նել զոյս ճշմարտութեան, ո՞ւր հանգուցանէք զան-
դիտակս ի թւփիր և ի խաւառակուռ աղջամուղջն, չի-
ցի՞ ընթերցեալ ձեր, զի խիստ է ձեզ ընդդէմ խթանի
աքացել, զեռ կամր՞ք զզղեակս օդեղէնս կառուցանել
և անդ բազմեալ վարել զճակատագիր ազգին և հայ-
րենեաց, ո՞չ, յիմա՛րք շնորհազուրիք, արդ և ոչ անկ
է ձեզ իրաւունս համարել ըստ հաճոյս, զպիդ ուն-
դունս ձեր խորթել ի սրբութիւնս ազգայինս, ի մա՛ ի
կրթական տաճարս և ի ժողովս ազգայիս, մինչեւ լըց-
ցին աւուրք ձեր, զի բացցին աչք ձեր և շօշափեալ
տեսցեն զնշմարիտ իրականութիւն և զզաչիք զի ար-
տաքոյ Հայաստանի չիք մի այլ պետութիւն Հայկա-
կան և չիք ի զաղութս պետութիւն դաշնակցական եւ
ո՞չ զբօշ պարտադիր, իսկ մինչ այդ իրը անդարձ ուխտ
եալք. քրչացեալ եռագոյնին և ի նոշն խելագար հա-
մոզումս յամառացեալք, կարող էք անձամբ զանձինս
զարգարել այնու, նմանապէս պճնազարդել զնարօտո
ուստերաց և դստերաց զզլիսանոցս քերց և մարց եւ
զկանանց ձերոց, որով պարտ է ձեզ բաւ համարել զայդ-
քանն է զոհացումն ձեր յիմարական զզացմանց:

Եկա՛յք, վատասի՛րտք, ապերախտք մոլեգնեալք
լու ձեսցուք դերկրորդ առեղծուածն եւ պարզեսցուք

զբարբառ, ո՞ւր իցէ հայրենիքն թշուառ անտէր, ո՞ր
թշնամեաց իցէ ոտնակոխ, դա Հայասթա՞նն որ ազատ-
եալ է ի բռնութենէ անձառակ և ապիկար զաւաճա-
նաց և այժմ զարգանայ և որ քան զոր բարգաւաճի
և արժանանայ հիացման օտարաց և գուրգուրանաց
համայն խղճամիտ ազգայնոց: Եւ զումէ՞ բարբաջէք
ո՞չ, ծնունդք իժաբնոյթք, ո՞չ, մի՛ զզեցուցանէք ման-
կրտեաց անմեղաց, զհանգերծս վասակայ և Յուդայի,
որք ոչ գիտեն զաջս իւրեանց և զահեակս, զի՞նչ շահ
է չեզ եթէ սոքա հայչոյեսցեն անզիտակցաբար, ըն-
դէ՞ր պղծէք զբերանս սուրբս և զայդ համարեալ քա-
ջագործութիւն և կուսակցական յաջողութիւն ցնծայք
և ուրախանայք, անօգուա են և ապարզիւն ամենայն
հնարամտութիւնք ձեր, ո՞չ կարէք թագուցանել զան-
ձինս և զապականութիւնս ձեր, ապաւինելով ընդ թի-
ւովք մանկանց և երախայից, սոքա վաղ կամ անա-
գան եկեսցին ի գիտակցութիւն և խելամուտ լիցին
ձեր, դաւաճան և խելագար ուղղութեան և անիծելով
անիծեսցին զձեզ:


Արդ կայ և մնայ ձեզ ամենեցունդ զգաստանալ
զՊետրոսին առնուլ զօրինակն և ո՞չ զթուգոյին, գալ
ի զեղջ, սթափիլ ի քնոյ տգիտութեան, թօթափել
զախտն մեծամոլութեան և մենատիրութեան, իսպառ
զագարել յատելավառ գործունէութենէ և ի մեղսա-
թաւալ խոռվարարութենէ:

Մաղթելով ձեզ, զի խրատականս այս օգտակար
եղիցի ձեզ, յայնժամ սէր եղբայրական ծաւալեսցի
ի ձեզ և զարձ ձեր ընկունելի լիցի: Առաջի Աստուծոյ

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

Մ. Ա. ՀՅՈՒՄ

22 Դ. շաբրի



23 Դ. շաբրի

24 Ե. շաբրի

25 Ուրբար

26 Շաբար

27 Կիրակի

Եղիա Մարգ.

28 Բ. շաբրի

Ա. Հոփիսիմեց.

- Յ. ԹՈՒՄՍ. ՆԵՍ. Ն
Անուանի Քնարերգակ բանասեղծ՝ Խ. Հայաստանի Օգոստի բարեկան Կոմիտէի հիմնադիրներէն:

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

Մ. Ա. ՀՅՈՒՄ

1934

1934

29 Դ. շաբրի

Դայիանեանց

30 Դ. շաբրի

31 Ե. շաբրի



ՅԱԲԵԹ ԻՍԿԵՆՏԵՍԵԱՆ

Առևտիոյ շրջանի Հնչ. գործիչ, զոհ դաւաճաններու գնդակին,

ՃԵՊԵԼ-ՄԻՒՍԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻՆ ՎԻՐԱՀՈՐՆԵՐԸ

Խաչեր Պըլութեան	Մովսէս Հաննէսեան
Յակոբ Դաւիթեան	Յովհաննէս Ճէլատեան
Մովսէս Ադամեան	Ենովք Քէօշէհան
Թովմաս Գէրնէշեան	Պօլոս Ֆըշեան
Պօլոս ՃԷլգեան	Աւետիս Մամատեան

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

1934

ՅՈՒՆԱՆԱԿԱՐԱ

1934

ԿԱՐԵԿՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՒ
ՆՇԱՆԱԿՈՐ ԽԾՄՔԵՐ

Ուրբար

Երջանիկ են անոնք որոնք
պարտականութեան ձամբուն
մէջ կ'իյնան :

Ծաբար

Աւելի լաւ է փառքով մահը
քան թէ վատ կեանքը :

Կիրակի

Պէտք է անգրդուելի միայ ա-
մէն անարդարութիւններու գէմ,
ինչպէս ամուր քաղաք մը որ
կարհամարէ թշնամին հար-
ուածները :

Երկուշաբրի

Մարդու ամէն քայլին առջև
վասնգներ կան, ինչպէս ծովե-
րու մէջ լսութեր :

Երեսշաբրի

Առանձինն եղած ատեննիս հըս
կենք մեր ստածումներուն վրայ
ընտանիքի մէջ մեր պատի ին
վրաց, ընկերութեան մէջ մեր
լոգուին վրայ :

Հինգշաբրի

Յաջողութիւնը կը պատկէ յա-
րատեսող մարդու ջանքերը :

և ազդին և թողեալ լիցին ամենայն մեղք ձեր և ջընջ
եալ և սոռացեալ լիցին ամենայն ապականութիւնք
ձեր, որովք ապականեցիք զազդն աւելի քան զամս
քառասուն :

* *

Մինչ դնէաք զվերջակէտ գրութեանս, լուաք
զգոյժ սպանման Միհրան Աղազարեանի, որ դայ հաս
տատել զվերոյիշեալ շարս ամբաստանութեանց ընդէմ
ոճրագործ դաշնակցութեան, արդ ըստ պատմագիր ե-
ղիշէին ասեմք, «արջք օրհասականք ի հատանել չըն-
ջոյն հզօրագոյնս կոռուին», բայց արջք դաշնակցա-
կանք ոչ թէ քաջարար կոռուին, այլ, վատարար ի
թիկանց հարուածեն :

Թուք և մուր և նախատինք այսպիսի գաղա-
նաբարոյ կուսակցութեան որ կրիւք կուրառեալ ի հո-
գեվարքային գալարմունս զնայէնի դեր կատարէ :

Կայէն, ուր է եղբայր քո :

ՀԱՅՐԱՊԵՏ ԱՐԵՒԵԱՆ

ՈՃՐԱԾԻՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ

ԴԱՀԱՆԴԻՄ ԳՆԴԱԿԸ

(ԹՌՈՒՅՑԻԿ ԱԿՆԱՐԿ ՄԸ)

Բոլորովին անձնական շարժառիթներով մի քանի փառասէր և եռամով անձանձ ձեռքով 1890ին կազմուեցաւ Հ.Յ. Դաշնակցութիւնը :

Անիկա իր անդամները այնպիսի նեղմիտ գառտիարակութեամբ սնուց որ անոնք ալ իրենց մեծերուն պէս միշտ ըսին Ընտեւալ Հայր Դաւենակցականն է, իսկ ով որ դաւենակցական չէ անիկա հարազատ Հայ չէ :

Ահա այս սխալ ըմբռնումն էր որ շարքային դաշնակցականները մղեց այնպիսի սեւ գործունէութեանց՝ արձանագրուած են մեր մօտաւոր և այսօրուայ կեանքի պատմութեան մէջ:

Հայրենասէր երիտասարդներ տարուած խափուսիկ երազներով գացին ու ինկան դաշնակցութեան ծոցին մէջ ու հոն իրական և ճշմարիտ Հայ թրծուելու տեղ դաշնակցական փորձանիք մը վերածուած դուրս եկան, իրը մարդուեքենայ գործիք մը արկածախնդիր ու դաւադիր դաշնակ չէ փէրու; Այն մարդկանց՝ որոնք օր մը ցարին ու սուլթանին հասցէին խօսեցան, իսկ ուրիշ օր մը ցարիզմին և սուլթանիզմին առնելով անոնց հետ եղայր եղան, մոռցած շատ անզամ բերնի ծամոց գարձած ռազդային գերազոյն շահերը» և տարուած դաշնակցութեան անփառունակ բայց իրական շահերով :

Վկայ են Ատանայի կոտորածէն անմիջապէս վերջ Դաշնակցութեան եղայրակցութիւնը իթթիհատին,

պատերազմի ընթացքին աջահամբոյրը ցարին, և ապա ստորագրուիլը Աղէքսանդրապոլի ամօթալի դաշնագրին :

Դաշնակցութիւնը այս ազգագաւ գործերէն վերջիր սեւ ձեռքերը թաթխած է նաև անմեղ հայերու կարմիր արեան :

Ան իր գաղանացած վիճակին մէջ երբեմն նոյն իսկ չէ ինայած իր ընկերներուն ու այսօր տակաւին հայ պատմագիրը կը վարանի գրելու թէ Սերոբը, Գէորգ Զավուշը, Կովտունձի Մուրատը որոնք գարկին, իր ընկերները թէ թուրքերը:

Դաշնակցութեան ճակտին վրայ կը գտնուին արեան հետքերը Միհրան—Յարէթ եղբայրներուն և բոլոր Միհրանական զոհերուն, Վարդօին, Դաւոին, Կայծակ Առաքելի պէս Դաշնակցական խմբապետներուն:

Դաշնակցութիւնը միշտ ալ ջանացած է լոեցնել իր հակառակորդը մութին մէջ արձակւող գնդակով կամ դաշոյնով։ Խաչատուր Կարեկցեաններուն, Կարձիկեաններուն Համբարձում Առաքէլեաններուն ճայները այդպէսով լոեցնել կարծած դաշնակցութիւնը, սակայն, բոլոքող ձայները աւելի մեծ ուժնութեամբ չսրունակած են :

Հետաքրքրուեցէք սիրելի ընթերցողներ թէ Հնչանուանի խմբապետներէն Զարգանդը, Կովկասեան փոխարքայ Հայակեր Գոլիցինը սպաննող Մհեր Մանուկեանը, Փոքր Հայքի պահապան հրեշտակը Մինաս Օլլուն, Շուշի ազատարարը Քէօսէ Սարգիսը, Մշեցի խմբապետ Աւետիսը. Վեցերորդ Գունդի հրա-

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

ՅԵՂԻՆ ՎԵՐԱԿՐՈՒՅԹ

8 Աւրար

Զի կարող ազատ լինել մի ժողովուրդ, որ ճնշում է ուրիշ ժողովուրդներին:

9 Ծարար

Բանւոր դաստկարզը հայրենիք չունի, կարելի է անկէ առնել՝ այն բանը որ նա չունի:

Է. ՄԱՐՔՍ

10 Կիրակի

Պրոլետարիատը ոչինչ ունի կորցնելիք բացի իր զղթաներէն, բայց ամրող աշխարհ մը ունի շահելիք:

Լենին

11 Բ. Հարթի
Ժան Տարֆ

Վատ է այն որ ուրիշի անկոմին մէջ իր երջակութիւնը կը փնտոէ:

12 Գ. Հարթի

Պատերազմները կ'սկսին իշխաններու փառասիրութեամբ և կը վերջանայ ժողովուրդին թրշուառութեամբ:

13 Գ. Հարթի

Աշխատութիւնը չէ ամէն ինչ ճանձար եւս պէտք է:

14 Ե. Հարթի

Բարի առաջնորդը ճշմարիտ հայրէն է իր ժողովուրդին:

Ամէն բան ինայելով չի կերծանար կարեւորն է այդ ինայութիւնը լաւ շահագործել:

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

ՅԵՂԻՆ ՎԵՐԱԿՐՈՒՅԹ

15 Աւրար

Պարկելա մարդու մը խօսքը զրուածքի մը համարժէք է:

Ուստի մն ու գիտութիւնը այնքան կարեւոր են, որքան մեզ սնուցանող հացը:

16 Ծարար

Երկրի մը փառքը կը կաղմնի իր մեծ զաւակները:

17 Կիրակի

Պէտք է օրէնքին հպատակի զիտնալ, նոյնիսկ եթէ իիստ աւ ըլլայ ան:

18 Բ. Հարթի

Մեր գողզոթաները նազովրեցին զողզոթայէն աւելի բարձր է սեր խաչը Օճաւարին խաչէն աւելի ծանրագոյն է և մեր յաղթանակն աւ զերազոյնը պիտի լլ. լոյյ բոլոր յազթանակներուն:

19 Գ. Հարթի

Հայը մի անգամ էլ պիտի մեռնի որ Հայը ազատ ապրի:

ՓԱՐԱՄԱՐ

20 Գ. Հարթի

Մեզ քսանները կը կախէք,

բայց զիացէք որ մեր եաեւէն քսան հազարներ պիտի զան մեր

21 Ե. Հարթի


վրէժը լուծելու:

ՏՕՔԹ. Պէնսէ

ՊԱՏԻ ՏԱՐԵՑԼՅՅ

ՅԵՌԻՆԱՑԻԱ

22 Ալբար



23 Շարար

Տրդաւ. Ա. Շինէն

24 Կիրակի

25 Բ. շարի

26 Գ. շարի

27 Դ. շարի

Դ. ՇԱՀՎԵՐՏԵԱՆ

28 Ե. շարի
Եղիսէ Մարգ.

Խ. Հայաստանի կառավարութեան կողմէ, լիազօր պատուիցակ ներգաղի:

Կը բաւէ՝,

Հոս վար իջեցնենք Դաշնակցութեան ստեղծած
այս ողբերգութեան վարագոյրը, առանց թուելու,
պատրուած գլուխներու, սափրուած մօրուքներու,
կոիւներու, մատնիչութեանց և զանազան գաւերու
շարքն ու պատմութիւնները:

Մեր ցեղային թշնամին մեզի ջարդ ու փշուր ը-
նելէ վերջ՝ անոր պակ ու թողածը նոյն աղոս հոգիով
անող դաշնակցութիւնը լրացուց և կը լրացնէ,

Վստահ ենք որ տակաւին պիտի շարունակէ իր
այս վատ գործունէութիւնը ի հաճուկս իր տղայամիտ
մենադրութեան:

Ի տես այս ողբալի գրութեան շատեր կեզրակաց-
նեն թէ դաշնակցութեան հոգեւարքի վերջին գալա-
րումներն են այս տիրագործութիւնները, իսկ մենք
կըսենք դաշնակցութիւնը հիմայ չե որ անհատական այս
տեսակ խայտառակ ապաւինած է եւ Հայ Արեւելք կը
խաւարեցնէ, ոյլ իր ծնած օրեն իվեր կը գործէ այսպիս,
խաւարեցնէ, ոյլ իր ծնած օրեն իվեր կը գործէ այսպիս,
եւ պիտի գործէ... Ասոր վստահ թող ըլլան բոլոր անոնք՝
որոնք դաշնակցական չեն, այդպիսիներուն վրայ պարտք
կինայ արքուն ու պատրաստ մնալ ու սպասել այն օրու-
ան՝ երբ այլիւս անոնք դաշնակցութենէ կատղած դայ-
իրու նման՝ զիրար պիտի յօւուենի...

Մեր արհամարհանքն ունողկանքը դաշնակց. մողո-
քին արտաւոյ յտելէ վերջ՝ խոնարհնք զոհելու անթա-
ռամ յիշատակին առջև՝ ի Բ Բ Ե Ի Տ Ա Ր Ո Ւ Ի Ն Ի,



ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ ԻՐԱՆԱՆԱ- ԿԱՅՈՒԹԵԱՆ ՍԵԶ Հ. Մ. Մ.

Հ. Մ. Միութիւնը կազմուածէ 1927 ին, իսկ ան ուռ-
ձացաւ և զօրացաւ 1929էն սկսեալ ու դարձաւ ոչ միայն
տեղական այլ շրջանակային կազմակերպութիւն, հա-
ւանաբար վաղը գառնալու համար՝ համագաղութային։
Իր բեղուն կեանքը մեզի այս հաւասարիքը կը ներկայաց-
նէ։

Այո՛, Հ. Մ. Լ. Մ-ը իր կենսաւանակութիւնը՝ իր մէջ
ինկած որդերու միջոցաւ կորսնցնելէ յետոյ պէտք էք
որ անոր պարապ տեղը լեցնէր այսօրինակ կազմակեր-
պութիւն մը, նոր սերունդին պահանջներուն գոհա-
ցում տեղ, և ուրախ ենք որ նա արժեցուց իւր զերը
և բնականաբար հետզհետէ ալ պիտի արժեցնէ աւելիով։

Հիմնագրութենէն մինչեւ այժմ 100 աւոր նոր հոգի-
ներ սնուցած է իր ծոցին մէջ, ունեցած է ներկայա-
ցումներ, դասախոսական ժողովներ, հայ և օտար նը-
շանաւոր խումբեր հետ 223 մրցումներ։ որոնց միայն
18 ին մէջ պարտուած իսկ 205 ին մեջ յալքած է, բան մը
հասարակութեան։

Համեր հետաքրքրուած և հաստատած են որ այլ
խումբերու մրցումներու ընթաղքին գաշտը՝ ցանցառ
հանգիստեաներ միայն կ'ունենայ, իսկ Հ. Մ. Մ. ի
մասնակցած մրցումներուն մէջ՝ դաշտը կը լեցուի մար-
զասէր հասարակութեամբ։

Հ. Մ. Մ. ը Մեծն կիրանանի ներքին գործոց նա-
խարարութեան կողմէ պաշտօնապէս ձանչցուած է։
որուն նախագահն է կառավարական շրջանակիներէ
սիրուած Տիար Բ. Քէհեաեան։

Տեղական օժանդակ խումբերէն դատ ունի մասնա-
նաձիւղեր Դամասկոսի (Տուլորիկ) Հալէպի (Իերարատ)
Թրիֆոլիի (Վահագն) Ջահէի մէջ, իսկ կարդ մը խում-
բեր ալ գիմած են ընդունուելու համար։

Իր առաջին խումբի ճարպիկ խաղացողներուն ի
տես՝ մենք կը յօւսանք որ քանիցս ճակառագրական
տես՝ մենք պէտք իւրաքանչի բաժակին արժանացող այս
մրցումներով յաղթականի բաժակին Մեծն կիրանանի Ախոյ
խումբին՝ օր մը կը զիմակուի Մեծն կիրանանի Ախոյ
եանական յաղթութիւն։

Դամասկոսի մէջ Հ. Մ. Մ. Տալուրիկի կողքին կան
նաւեւ Հ. Սկառառներու Բնդհ. Միտթիւն մը, խմբա-
պետութեամբ սկառ թափեած Տիար Վահան Միթթար-
եանի։

Միբելի մարզիկներ, մեր այս փոխանցման շրջանին
մեր ազգը իր պատմա-անհատականութիւնը պահելու
համար՝ զիացէք որ ձեզմէ շատ բան կ'ոպասէ, կատա-
համար՝ զիացէք որ ձեզմէ շատ բան կ'ոպասէ, կատա-

Պատիւ և յաջողութիւն բոլորիդ։

Հ. Ե. Ը. «ԱՆԴՐԱՆԻԿ» ԽՈՂԻՄԲՅ

Այս խումբը ենթակայ է Հայ Երիտ. Ընկ. թեան նախկին լիկ) որը կը հովանաւորուի Անթլիասի Հայոց Կաթողիկոսութեան կողմէ:

Իր անհատ, ունի իր մէջ լաւ ֆութպօլիստ մարզիկներ, սակայն խումբը անդամներու համապատասխան ուժ մը չունի:

Մենք կը բաղձայինք որ ամէն դիւրութիւն ունեցող այս ընկերակցութիւնը և խումբը աւելի բարձր գիրքերու վրայ տեսնենք:

Այսու հանդերձ հայ լաւագոյն խումբերէն մին է: Ունի այլ փաքր խումբեր իրեն ենթակայ:

Հ. Ե. Ընկ. որուն քարտուղարութիւնը կը վարէ Լիրանանի ծանօթ մարդիչ Պ. Յակոբ Աճէմեան, ունի ընթերցարան մը, գրադարանով միասին, Նէրէ ճամբուն վրայ:

Լիրանանի արտօնուած կազմակերպութիւններէն մին է այս ընկերակցութիւնը:

Մեր ջերմ մազթանքները այս Երիտասարդաց, որոնք կը ձգտին հայ մնալ, միեւնոյն ժամանակ կատարելով իրենց պարտականութիւնները, իբրեւ պարտաճանաչ Լիրանանցիներ և Մայր Հայրենիքի հարազատ զաւակներ:

Հ. ՄԱՐՄ. ԱՐԱՔՍ ՄԻՈՒԹԻՒՆ

Հայ Մարմ. Արաքս Փութ-պօլի միութիւնը կազմուեցաւ 1927 ին, Փետրուար 1 ին Պէյրութ, օմարզասէր երիտասարդներով, որոնց թիւը կարձ ժամանակի մէջ բարձրացաւ 40 ի: Իւր մէջ կը հաշուէ 4 խումբեր: Միութիւնը կառավարութեան կողմէ պաշտօնապէս հաստատուեցաւ 16 Յուլիս 1927 ին:

Միութեան պատասխանատու ներկայացուցիչն է Գէորգ Քիւրքճեան; Խումբը ունի իրեն յատուկ գրօշը, կարմիր եւ գեղին գոյնով, ունի նաև իր սեփական սրահը, ժողովներու եւ հաւաքոյթներու համար:

Համնոյ Մարմ. ՊԱԼԻԿԻԿԻԱ Միութիւն

Հիմնուած է 15 Ապրիլ 1931 ին, Հաճըն թաղ, խոստումնալից և նորահաս մարզիկներով, որոնք ոկած են իրենց վերելքին, արժանանալով իրենց շրջանակի Հայութեան գնահատանքին:

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

ՅՅՈՒՆԱԼ ԴՐԱՄ

22 Կիրակի



23 Բ. Հարրի

24 Գ. Հարրի

25 Դ. Հարրի

26 Ե. Հարրի

27 Խորբար

28 Շարբար

Գ. Վ. Ա. Ր. Դ. Ա. Ն. Ե. Ա. Ն.

Հայաստանի Օգնութեան Կոմիտեի Երեւանի Գլխաւոր Վարչութեան նախագահը

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

ՅՅՈՒՆԱԼ ԴՐԱՄ

29 Կիրակի

Ա.Զ.Գ.Ա.Ց.Ի.Ն ԱԲԳԱՐԵԱՆ ԵՐԿՐՈՒԹ
ՎԱՐԺԱՐԱՆ ՆՈՐ Ա.Տ.Ա.Ն.Ա.
(Թրատ. հ.զ)

Հիմնուած 1931-932ին : Վար-

30 Բ. Հարրի

ժարանը ունի 160 աշակերտ :
Պաշտօնէութիւն

Պ. Պաղասար Գասապեան Տնր.

31 Գ. Հարրի

Պ. Գէորգ Պաղճեան Բնդ. հսկ.

Պ Յովհ. Սամուրեան Աւառցիչ

Պ Սեգրակ Քիւրաձեան »

Օր. Ովասննա Կիրակոսեան ուսուցուհի, Օր. Փրլանթի Հաճի Յակորեան վարիչ մանկ. Զապէլ Գասապեան օգնկ. Գնահատելի ձեռնարկ մը.— 933 Յուլիս 23ին ընտրուեցաւ նոր գործունեայ հոգաբարձութիւնը, որոնք նկատի ունենալով օրըստօրէ բազմացող ժողովուրդին կրթական և հոգեկան պահանջը, կորոշեն ձեռնակել սեփական վարժարան-մատուռի շինութեան որուն հողը՝ 700 կանգուն ձրիօրէն հողին տէրը տրամադրած է :

Հոգաբարձութեան անդամներն են՝ Խաչիկ Սւետիսեան Ա. պետ. Գէորգ Սիւրենէնեան Ա. դպիր Մկրտիչ Պաղճեան գանձապահ, Յակոբ Տիգրանեան, Մինաս Անթօեան, Գէորգ Մարգարեան, Թորոս Արփաճեան անդամներ։ Հոգաբարձութեան ձեռնարկած հանգանակութեան թաղին ժողովուրդը լիսուուն մասնակցած է :

Լ.Բ.Ա.Տ.ՈՒ.

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

1934

ՕՊ-ՌԱՏՈՎ

1934

* * *

Հնչակեան ընկերներ, այս գնդակը ուղղուած է ձեր կուրծքին, Համայնավար բանուորներ, այս գնդակը ուղղուած է ձեզի, Խամկավար պարտներ, այս գնդակը ուղղուած է բոլորիս, որովհետեւ Աղազարեան բոլորիս ներկայացուցիչն էր:

* * *

Հաւատացէք, մեռնելէ հինգ վայրկեան առաջ, ամբողջ կեանքին մէջ քաղաքականութեամբ զբաղող Աղազարեանը, երբէք ինծի հետ քաղաքականութեան մասին չխօսեցաւ, այլ այն մասին թէ՝ Սահակեան Վարժարանին կեանքը ինչպէ՞ս կարելի է լաւ հիմերու վրայ դնել, Անիկայ դպրոցին մասին կը խորհէր, անիկայ մշակոյթի մասին կը խորհէր:

* * *

Պաշտօնատան մը մէջ յայտարարուած է եղեր թէ՝ յարդանք չունին Աղազարեանի հանդէպ:

Մենք արդէն պէտք չունինք անոնց յարդանքին. Աղազարեանը յարդողները ահա հոս են. ցաւը իրենց սրոին, գիշցած եղէ՛ք որ այդ յարդանք չունեցողները, ինչպէս նաև բոլոր Աղգ. իշխանութիւնները հայլ մը չեին կրնար առնել առանց Աղազարեանի հրամանին:

Բ. ԺԱՂԱՐՉԻԿԵԱՆ

1 Զորիշշարի

2 Հինգշարի


3 Ուրբար

4 Ծարար

5 Կիրակի

6 Երկուշարի

7 Երեսիշարի



Ա. ՍԱԳՈՀ-ԳԻՒԼԵԱՆ

Որում հեղինակուրիւններին՝ «Պատասխանատունները» որ բոլորին սպառած է, որպէս բերրուն կը հրատարակի Մարտի հրատարակող ՀԱՀ. օրկան՝ «Զանգ»ի երկրորդ թիւն սկսեալ:

«ՀԱՅՐԵՆԻՔ» ի ՀԱԿԱԽՈՐՀՅԴԱՅԻՆ ԳՈՀԱՐՆԵՐԻՆ

Պոսթոն համալսարանի ուսուցիչներէն ձօրճ Տոպ-
ռով և իր հայրը Ռարբի Տոպրով Սովիէթ Ռուսիայէն
փախած են իրր «փաթաթէս» :

«Հայրը եւ որդին մտած են փաթաթէսի պարկե-
րուն մէջ և իրենց բարեկամներու միջոցաւ փոխա-
դրուած են իրր արտածելի փաթաթէս»

«Բանի մը շաբաթ առաջ ոռւս մը ինքզինքը կո-
վէ կաշիի մը մէջ պարտկելով՝ իրր կով անցաւ Սո-
վիէթ Ռուսիայէն Լեհաստան, սահմանապահ զբնոր-
ներու ներկայութեան, բայց առանց անոնց կասկածը
հրաւիրելու իր վրայ» :

Այս զարմանահրաշ դէպքերը գաշնակցականօրէն
անխարդախ իրողութիւններ են : Ով որ չհաւատայ
վառնդաւոր «Կարմիր» մըն է, և կամ աւելի դէշը «Զե-
կայի գործակալ» մը, արժանի Ամերիկայէն վտարուե-
լու :

Այս անհերքելի փաստերու հետ «Հայրենիք»
արձանագրելու է նաեւ Դաշնակ Հանրապետութեան
փախած նախարարներու և ականաւոր մտաւորական-
ներու փախուստի ձեւերը, որոնք հնարագիտութեան
մէյ մէկ սնդուզական օրինակներ ըլլալով պէտք է
որ արձանագրուին պատմութեան մէջ :

Օրինակ՝
«Եոյցր Աշուղ» Ահարոնեան փախաւ լուի երեւոյ-
թով :

Վրացեան աղուէսի մորթ հաղաւ և ուահմանապահ
հայ զինւորներու քթին տակ նետուեցաւ Արաքս գե-
տը և գէպի Պարսկաստան լողաց :

Ուուրէն Տէր Մինասեան իրավեարի տակառի մը
մէջ իրը «խավեար» արտածուեցաւ Փարիզ, և առանց
մաքս վճարելու ֆրանսական մայրաքաղաքը մտաւ :

Արշակ Զամալեանը խոչոր գգումի մը միջուկը
հանելով՝ ինքը մէջը մտաւ և իրր «զզում» արտած-
ուեցաւ Ուումտնիաւ :

Խատիսեանը զինիի տիկին մէջ մտաւ և իրր Ե-
րեւանի գինի ու զարկուեցաւ Հռոմ :

«Երբակենցաղ» Դրօն կոկորդիոսի երեւոյթով
Պուրքը մտաւ :

Ուուրէն Դարրինեանը («Հայրենիք»ի խմբագիրը)
աւանակի մը կերպարանափոխուած խոտ արածելով
հանդարտիկ գուրս ելաւ խորհային «գմոխքէն» :

Ասոնք պատմականօրէն ստուգուած իրողու-
թիւններ են : Զհաւատացողը թող թովմաս առաքեա-
լին քովը թաւալուի :

ԱԼԱԲ

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

ՕԳ-ՌԱՍՈՒՄ

8 Դ. շաբրի

ՀԱՅԱՍՏԱՆ

9 Ե. շաբրի

ՀԱՅԱՍՏԱՆ

10 Ուրբար

ՀԱՅԱՍՏԱՆ

11 Շարբար

ՀԱՅԱՍՏԱՆ

12 Կիրակի

ՀԱՅԱՍՏԱՆ

13 Բ. շաբրի

ՀԱՅԱՍՏԱՆ

14 Գ. շաբրի

ՀԱՅԱՍՏԱՆ



Անվանութեալն

Հայ Յեղափոխութեան Աւոաթեալը որ կախաղան հան ուեցաւ Եօդղատի մէջ:

Հոն ուր բռնակալութիւնն է ճնշում, յեղափոխութիւնն է մօտալուս, հոն ուր կախաղաններ են ճօճւում ազատութիւնն է ման գորիս, ՓԱՄԱՐՄԱԶ

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

ՕԳ-ՌԱՍՈՒՄ

15 Դ. շաբրի

ՀԱՅԱՍՏԱՆ

16 Ե. շաբրի

ՀԱՅԱՍՏԱՆ

17 Ուրբար

ՀԱՅԱՍՏԱՆ

18 Շարբար

ՀԱՅԱՍՏԱՆ

19 Կիրակի

ՀԱՅԱՍՏԱՆ

20 Բ. շաբրի

ՀԱՅԱՍՏԱՆ

21 Գ. շաբրի

Միութիւնը՝ հայերուս համար, ազատագրութեան Պղղուայ մըն է, միութիւնը ոյժ մըն է, միացե՛ք հայեր:

ՄՈՒՐԱՏ

1929 Յունուար 17ին Պէտրութ կայենական գնդակով կ'անմահանայ եղերաբաղդ Սարգիս Տիրունի:

Մեռելներ կան որոնց պէտք է տնդամ մը եւս մեոցներ:

Կորենձակի ընկերութեան վերջին հաշուով, ընդհանուր պատերազմին սպաննեալ եւ վիրաւորեալներու թիւը կը հասնի 40 միլիոնի: Ազգերը տուժած են ոչ միայն քանակով, այլև որակով:

Ըստ Բերգերի: պատերազմի ընդհանուր վնասը կը հաշուուի 400 երկիրան տօյար: Այս գրամագի Ամերիկա, Անգլիա, Ֆրանսիա, Պելճիքա, Ռուսիա, Գերմանիա, Գանատա և Աւստրալիա ու

ՈՂԲ Ա. ԱՂԱԶԱՐԵԱՆԻՆ ԴԱՄԲԱՆԻՆ ԽՕՍՈՒԾՆԵՐԻՆ ՀԱՏՈՒԱԾՆԵՐ

* *

երեկ, Ընդհանուր թեան պիտը՝ իմանալով ու-
ժիրը, իր մէկ հայ պաշտօնեային երեսն իվեր պոռաց
nous êtes sauvages! (զուք վայրենի էք): Ո՞չ Պ. Պու-
չէտ, մենք վայրենի չենք, մար մէջ միայն խմբակ մը
վայրենի է: Ո՞վ ըստ որ Աղազարեան սպաննեց վար-
դապետեանը: Ո՞վ ըստ որ Հնչակեան կուսակցութիւնը
սպաննեց դայնո բնաւ երբէք, այդ խնդիրը լուսաբա-
նուած հարց է այլեւս եւ մեր ճակտին վրայ արատին
հետքն անգամ չէ մնացած; ՄԻՍԱՅ ՎԵՇՈՒՆԻ

* *

Կորովի և տաղանդաւոր հրապարակագիր Աղազար-
եանի վրայ կ'ողբան ոչ միայն հայերը, այլ եւ զինքը
ձանչցող բոլոր Քրիստոնեայ թէ իսլամ Արաբները: Ո-
րովհետեւ անիկա կ'աշխատէր Հայ և Արար աշխատաւո-
րութեան մի սպումին, և միացեալ ուժերով երկրի
բարօրութեան աշխատելու համար:

Մենք ամէն կերպով պիտի աշխատինք ոճրագործ-
ները պատժել տալու:

ՄԷԺՐ ԿԱՊՐԻԷԼ ՄԱՆԱՍԱ

* *

Հայ և Արար աշխատաւորութիւնը պէտք է միանայ,
ճակտ կազմելու համար դաշնակներու դէմ:

Արար բանախօս մը

Այս կուսակցութիւնը, այս Ազգը զիտէ ըմբռստա-
նալ: Ան կարմիր Սուլթաններուն դէմ զննալ զիտցած է.
հիմայ մեր պզտիկ բռնաւորիկներէ՞ն պիտի վախնայ:
Եթէ ուղենք մենք ալ ոճիր կրնանք գործել բայց չենք
ներ որովհետեւ, քաղակիրթ մարդկի ոճիր չեն զործեր:

* *

Անոնք անսարի կը կոչեն մեզ եւ սակայն մեր արի
զեկավարներուն հետ գնդակով կը խօսին:

Մենք իրենց պիտի պատասխանենք բողոքով, եթէ
հարկ ըլլայ, պիտի ներկայանանք ամենաբարձր պաշտօ-
նատուները, նոյնիսկ նոր հասնող Բարձր Գօմիսէրին,
և ոճրագործներուն պատժուիլը պիտի պահանջնենք:

«Համազգայիններ կը բանան Հ. Բ. Բ. Միու-
թեան դէմ պայքարելու համար, իսկ ճեմարաններ կը
բանան ապագայ ոճրագործներ պատրաստելու համար:»
ՄիջրԱն ՑԱՄԱՏԵԱՆ

Մենք կը կարծէինք որ դաշնակցութիւնը խելքը
զլսուն մնացած չէ ներ ունի, լոււ մտաւորականներ.
այդ համոզումով ալ կը մտածէինք թէ Տիրունիի սպան-
նութենէն յետոյ այլեւս ուրիշ ոճիր չի զործեր: Բայց
կը սխալինք եղեր, եթէ ոչ մենք կրնայինք պաշտպա-
նել Աղազարեանը քանի որ այնպէս է, մենք ալ զիտենք
մեր ընելիքը:

Մ. Վ.

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

ՕԳՈՍՏՈՒ

22 Դ. շաբթի

մէն մէկ ընտանիքի կարելի էր
մէյնէկ կտհաւորուած տուն տալ:
Բայց համեստաբար ամենէն շատ
վնասող ազգը եղած հայր:

23 Ե. շաբթի

Վատ է նա՝ որ ճշմարտախօսը
լրեցնելու համար դնդակ կը պար-
պէ: Ա. Տ.

Քազան է այն՝ որ ուրիշնա-
րիւնով կը սեանի:

Ա. Տ.


Ինչ արգելքներու ալ հանդի-
պիք պէտք է յարատեսող ըլլաք
ձեր նպատակին մէջ:

Որէնքի աղբիւրը մարգկային
կեանքի նիւթական պայման-
նարն են, ՄԱՐԴՈՍԵՐ

Անձի մը ազատութիւնը կը
վերջանայ հօն, ուր կակսի ուրիշ
անձի մը չարութիւնը:

Եէնք մը վարդապետութիւն
մըն է, սեքենայ մը զազափար
մը:

88083943 ՇՀԱՐ



ԱՅԹՐԱԿ ԻՍԿԵՆՏԵԱՆ

Զոհ Դաշնակցութեան
Ոնրագործ գնդակին

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

ՕՊ-ԹԱՍՈՒ

29 Դ. Շարի

30 Ե. Շարի

Յ. Կարապետ.

31 Ուրբար

ԽԾՈՎ.ՔԻ ԱԼՔԵՐ

Դէ՛ս չար բաղդ, գնա՛ և ու-
րախացուր ում որ կ'ուզես, բաւ-
է, որ զիս չի տանջես. իմ տան-
ջանքը՝ խոռվք մ'է ամբողջ ուր-
կէ անցան 25 մօտ գարուններս և
որոնց ամենանուրբ թրթիռներն
անդամ կը վերարծարծեն բագի-
նը իմ հին յուշերուն։

* *

Հեմ ուզեր, չեմ սիրեր օրօրուիլ պատրանքի սուտ
հովերով ու քշուիլ զոգը ստուէրներու. կ'ուզեմ կեն-
դանութեան շունչը ըմպել ու բարձրանալ իտիալի գեր-
բուկ ժայռերէն շատ աւելի վեր...։

Ե՛կ չար բաղդ, ե՛կ (իմ ճակատագիրն անբաժան)՝
երբ արիւնի ու արցունքի զոլորչին կ'անհետի հորի-
զոնէն ու վիշտը կը ցամքի՝ ճակատագրական ահեղ
փոթորիկներէ վերջ։

Հեռո՛ւ ինձմէ, ով գուն չար բաղդ որ կ'ուրա-
խացնես անարժանները ու կ'անտեսես նուրբ ու ազ-
նիւ հոգիները մարդկային՝ բազելով յուզմանց, ոլոր-
տին մէջ ուր եր գտնեմ ես ինքզինքս միայնակ՝ հա-
կառակ իմ բիւր ցանկութեանց։

Հեռու ինձմէ, ով խոռվքի, ամեհի ալքեր,
Պէյրութ 23 11 933

Վ. Տ.

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

1934 ՄԵՊՏԵՄԲՐԻ 1934

1 Շարի

Զօր. Անդրանիկի

2 Կիրակի

3 Երկուշարի

Անդրէաս Զօր.

4 Երեսշարի

5 Չորեսշարի

6 Հինգշարի

Արքի. Եւ Խորեյ.

7 Ուրբար

Զ. Կրտ Գունդի բարձրաստի-
ճան պաշտօնատարները։

Գրիգոր Աւշարեան, Պանդուխտ,
Անդրանիկ Երեցեան, Հայկ Բժշկ-
սան, Սարգիս Արմազանան,
Սարգիս Ճէպէծեան, Նշան Մի-
րաքեան, Արծւիկ և Ա. Գութիկ-
եան։

1915 Յուբիսի կէսէն սկսեալ
ձէպէլ Մուսայի հայութիւնը

մասամաս կակախ լեռ բարձրա-
նալ թրքական եաթաղանին ոչ-
խարօրէն զոհ չըլլալու համար։

1915 Օգոստոս 8ին, Կիրակի
առաջին ժողովը կը գումարուի
Մուսա լերան սարահարթին վը-
րաց զինսորական կարգ կանոն

և պաշտօնէութիւն որոշելու հա-
մար և այդ օր առաջին յազթա-
կան ընդհարումը տեղի կունե-
նայ թուրք 200 հարիւր կանո-
նաւոր զօրքին հետ Եօլ Ազգըի
դիրքէն։

Երկրորդ պատերազմը կը մըզ-
ուի Օգոստոս 10ին Հաճի-Հա-

ԱԶԳ. ՍԱՀԱԿԵԱՆ ԵՐԿԱ. ՎԱՐԺԱՐԱՆ ԵՒ

ԶՕՐ. ԱՆԴՐԱՆԻԿԵԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԼՅՈ

Կիլիկիան արտագաղթով և Պէյրութ կազմուած Հայկական քէմբին հետ հիշը դրուած է այս զոյգ հաստատութեանց, որ այսօր իրենց տեսակին մէջ տիպարներ կը հանդիսանան մեր գաղութին մէջ:

Առաջինը կոչուած է Ս. Սահակ Պարթեւի եւ Կիլիկիոյ Շնորհ. Սահակ Բ. Կաթողիկոսի անուամբ, իսկ երկրորդը՝ նուիրուած է Ազգային հերոս Զօր Անդրանիկի անուամբ:

Քէմբի քանդումէն առաջ այս դպրոցի աշակերտութիւնը անցած է 800ը:

1933 Յունի. 30ի ծանօթ հրդեհին պատճառաւ մոխրացաւ այս հոյակապ կրթական հաստատութիւնը նախակրթարանը կը բազկանար 11 սենեակներէ մանկապարտէզը խոչոր սրահէ մը, (600 հոգի առնող) ունէր 15 չափ լի խանութներ, խորհրդարան մը եւ Ս. Խաչ եկեղեցին:

Հրդեհին պատճառաւ 5000 Ս. Ոսկիէ աւելի վընաս մը եկաւ այս դպրոցին:

Եւ Հրկիզելոց լինամատար Մարմին կոչուածէն ստացած հանգանակութիւններէն միայն այս վարժարանին 170 Ս. Ոսկի մը հասու, մինչ 25000 հազար ոսկին հալիցաւ Թաշնակցութեան կառասին մէջ, որ-

պէսդի նոր ոճիրէ եր պատրաստեն:

Հրդեհին 8 օր վերջ դպրոցը բացուեցաւ մասնաւոր աշխատանքով Թաղ. Խորհուրդին, Տնօրինութեան և Ռւսուցչական կազմին Կարմեր տեսնել վերջիններուն աշխատանքը:

Դպրոցի վերածուած այս շինքը գրաւուեցաւ Թաշնակցութեան մութ հաշիւներով։ Հազարաւոր ծրնողք և ազէտեալք ցոյց մը ըրբն ի նպաստ դպրոցին, բայց անկարելի եղու զինուրական իշխանութեան որոշումը մը փոխել տալ: Յ Օրուայ մէջ ուրիշ տեղ շինուեցաւ։ Դպրոցը հոն ծուարեցաւ։

Տարեկերջը մինչեւ այժմ բաց չի ձգող այս վարժարանը հոգեհի և գաշնակ լինամատարի անարդարութիւններուն երեսէն 900 Ս. Ոսկի բաց մ'ունեցաւ։

1933—34ին դպրոցը վերաբացուեցաւ յարմարագոյն շէնքի մը մէջ, որ ունի 11 սենեակներ։ Խոչորական մը (600 հոգինոց) եւ 4 սենեակնոց Մանկապարտէզը։ Այս շինութիւնները արժեցին մօտ 500 Ս. Ոսկի որոնք հին բացին վրայ աւելցան։

Դպրոցը ունի ոչ մ'իայն ծառոտ ընդարձակ բակ մը, այլ ունի նաև ֆութալոլի կանոնաւոր գաշտ մը։

Դպրոցը կը զոնուի հանրակառքի նէնրի զծին գպրոցը կը զոնուի հանրակառքի նէնրի զծին ծայրը, շրջապատուած է նոր Հաճըն, Գարանթինա, Շայիկիէ, Հայկաշէն, Ազգաշէն, Ռուէլի, Մուտավլիար, Էշրէփիէ, Հայկաշէն, Ազգաշէն, Ռուէլի, Նոր Մարաշ, Անդրէնէրի հայաբնակ թաղամասերով, Մատակարար մարմինն է Ս. Խաչի Թաղ. Խորատակարար մարմինն է Ս. Խաչի Թաղ.

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

ՍԵՊՏԵՄԲԵՐԸ

8 Ծարար

9 Կիրակի

10 Բ. շաբթի

11 Գ. շաբթի

12 Դ. շաբթի

13 Ե. շաբթի

14 Ուրբար

պիպլի կողմէն Պագաճագ դիրքէն 1500 զիւորներով և տասնըեակ թշնամօթներով։ Կոխւը բուռն սաստկութեամբ շարունակուելով թշարին գետինը եօթը ժամ անընդհատ։ Տեղատարափ անձրեւ և թանձրախիտ մասութուղը կը նպաստեն թշնամին յառաջիւողացման և «Թաթառ-Ալանկ» թուրքերուն ձեռքը կ'անցնի իրիկուան ուշ ատեն հոկայորձակողակուի կը ձեռնակուի ապստամբներու կողմէ և թշնամին կ'ստիպուի նահանջել և պարութեան ամօթալի ճամբան բռնել։ Հայերը 6 վերաւոր և նահատակ տուին իսկ թշնամին՝ բազմաթիւ սպանեալ ներ և վիրաւորներ,

1915 Օգոստոս 19ին տեղի կունենայ երրորդ և ամենամեծ պատերազմը ճէպէլ-Մուսացիներուն 3000 հազար կանոնաւոր ուժերով և բազմահազար իսութանով մը, չորս կետերէ, Գրզդայէն Սուուրուղէն, Տամլաճրգի մեծ

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

ՍԵՊՏԵՄԲԵՐԸ

15 Ծարար

Տօն եկեղեցւոյ

16 Կիրակի

Տօն խաչվեցաց

17 Բ. շաբթի

Տօն առաջաւորութեան ամօթալի ճամբան բռնել։ Հայերը 6 վերաւոր և նահատակ տուին իսկ թշնամին՝ բազմաթիւ սպանեալ ներ և վիրաւորներ,

18 Գ. շաբթի

Տօն առաջաւորութեան ամօթալի ճամբան բռնել։ Հայերը 6 վերաւոր և նահատակ տուին իսկ թշնամին՝ բազմաթիւ սպանեալ ներ և վիրաւորներ,

19 Դ. շաբթի

Տօն առաջաւորութեան ամօթալի ճամբան բռնել։ Հայերը 6 վերաւոր և նահատակ տուին իսկ թշնամին՝ բազմաթիւ սպանեալ ներ և վիրաւորներ,

20 Ե. շաբթի

Տօն առաջաւորութեան ամօթալի ճամբան բռնել։ Հայերը 6 վերաւոր և նահատակ տուին իսկ թշնամին՝ բազմաթիւ սպանեալ ներ և վիրաւորներ,

21 Ուրբար

Ճուրի կողմէն, եօյ Աղրդիէն եապա Նէյին-Օրտույէն։ Թշնամին ճակատ կը յարդարէ ջանալով պաշարել զանոնք։ Անհաւասար ճակատամարտներէ յետոյ իրիկուան դէմ թշնամին կանգ կ'առնէ Թաթառ-Ալանկ պատմական ընդարձակ գաշտը՝ ուր կը զիշերէ։ Կոխւը յաջորդ օրը եւս շարունակուելով իրիկուան մօտթուրքերը Տամլաճրգի Սուէտացիներուն կեդրոնական բանակատեղիին կը մօտնեն, բայց քաջամարտիկ Սուէտացիները վերջին գրոնով մը փախուստի կը մատնին զանոնք, ոազմագաշտը ձգելով հազարի չափ դիմակ հազարներով փամփուշտ, եօթը մավզէր և մէկ ջորի։

Օգոստոս 18ի գլւերը, Մովսէս Գրբեան իրերւ լողորդ, Աբրահամ Գօճանանի եւ կարապետ Խաղճնեանը առաջնորդութեամբ կը զրկուին Խոկէնատէրուն, Դաշնակէց մարտանաւերու հրամա-

հուրդը, որ կառավարութեան կողմէ ճանչցուած է, իրը «Մէջլիս Միլի» և որը գիւրին չի դար դաշնակ եւ համակիր մարմնին եւ անհատներուն:

Թաղական Խորհուրդին կազմն է—

Պ. Գ. Փաշապէզեան	Ատենապետ
Պ. Խուրէն Երկար	Ատենապալիր
Պ. Աւետ. Քիչէեան	Գանձապահ
Պ. Նզրթ. Աւագեան	Յ. Ատենապալիր
Պ. Յովս. Պէրպէրեան	Խորհրդական

Այս կազմին կողքին կը գտնուին ողբ. Ա. Ա. զաղարեանի աշխատանքով յառաջացած 500 անդամ ունեցող Սահակեան կրթական Միութիւնը — որուն վարչական կազմն է,

Յակոբ Հայթաեան	Ատենապետ
Միս. Վեհունի	Փոխ Ատենապետ

Կիր. Տօնիկեան	
Մրգ. Ճուեան	
Ենգ. Տարտաղանեան	
Պոս. Այժմպեան	

Գէորգ Երեւանեան	Ամլ. Աջապահեան
Մինս. Խաչիկեան	Վէն. Տօնապետեան
Միսք. Ճէրէնեան	Արմ. Էլոյեան
Անդր. Ղաղարեան	Յովհ. Լաջինեան

ԿրթԱկըն ՊԱՇՏՈՆԷՌԻԹԻՒՆ է

Տիար. Բ. Ժամկոջևան	Տնօրէն
Տիկ. Վ. Արշակունի	Ուսուցչուհի

Յ. Գ.— Ա. Վ. Մ. վերօրեալ վարչ-կազմին մեջ մուշտած է իր եռանգուն անդամներին պր. Գրիգոր Թարութեանի անունը :

Օր.	Ա. Զէյզէկեան	Ուսուցչուհի
Պրն.	Ա. Էլօհեան	Ուսուցիչ
Պրն.	Գ. Պուճիգանեան	Ուսուցիչ
Պրն.	Գ. Սիւրմէնեան	Ուսուցիչ
Պրն.	Կ. Տէր Յովհաննէսեան	Ուսուցիչ
Պրն.	Հ. Պէրպէրեան	Երաժիշտ այց. ուսչ.
Պրն.	Մ. Խրիմեան	Ուսուցիչ
Պրն.	Մ. Աէֆէրեան	» Քարտուզար
Պրն.	Յ. Աճէմեան	Մրգ. այց. ուսուցիչ
Պրն.	Յ. Պուճիգանեան	Ուսուցիչ
Պրն.	Խաչիկեան	»
Պրն.	Երեցեան	»
Պրն.	Փէթրօ Ասմար	Այց. »
Օր.	Մ. Փիրանեան	» Մանկագիւհի:
Օր.	Ա. Գալայճեան	Օգն. »
Օր.	Մ. Թաթուլեան	» »
Օր.	Վալանթին Մենակ	» »

Տնտես. Պ. Արբանամ Գաղանձեան
Տնտեսուհի Տիկին Լուս. Բի Փէլեան
Այս մեր զաղութի միակ վարժարանն է ուր իր տարեկան համերգներով (նախագահութեամբ մին' կը թական նախարարի, իսկ միւսը Բարձր Գօմիսէրի ազգական տիկնոջ) և հիանալի մարզահանգէսներով կակի կը մնայ:

Այս տարի կը տրուի նաեւ ջութակի գասեր:
Նախակրթարանը ունի 330 է աւելի երկսեռ աշակերտութիւն, իսկ Մանկագարտէզը 125:

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

ԱԵՊՏԵՍՄԱՆՔԵՐ

22 Ծաբար

նատարութեան աղերսագիր մատուցանելու համար :

Սեպ. 5ին Ֆրանսական «Կիչէն» զրահաւորին ուշադրութիւնը կը գրաւեն ձեպէլ Մուսացիք իրենց լայնածաւալ դրօշակներու և խարոյկներու ձեւի տակ ըրած հետաքրքրական նշաններով, անմիջապէս յառաբերութեան կը մտնեն անոր հետ : Հարկ եղած տեղերը հեռագրելէ վերջ կը խոստանայ 8 օրէն որոյ և հաստատ պատասխանը մը տալ, օգնութիւն մը ընել : Նոյն օրը Պ. Տըմլագեանի թելադրութեամբ թէպուսէի եկեղեցին կը ոմբակոծուի, որը թրքական ուժերու կայանը և ուղմական պիտոյքներու կարեւոր մթերանոցըն էր :

1918 Սեպ. 19ին աեղի ունեցաւ Արարայի հերոսամարտը, ուր Հայ կամաւորները զոհ տուին 24 նահատակ և 64 զիրաւոր :

23 Կիրակի

Ժողովրդային համակրանքը, դպրոցէն ներտարուած աշխատանքը աչքի առաջ ունենալով՝ մենք թելադրենք պատկան մարմինները որ զայն վերածեն 8 ամեայ բարձր վարժարանի մը :

Այս տարուայ պիտմէն մօտ 4000 Ս. Ոսկի է :

Դպրոցը ամէն աշակերտին ծախսածին միայն կեսը կ'առնէ ծնաղքէն. 14ի փոխան 7, 12ի 6, 10ի 5 Ս. Ո. :

* *

Այս զոյզ կրթական հաստատութիւնները ունեցան իրենց արիւսի ու կրակի երեք մկրտութիւնները :

Ա. Աղբ. Սարդիս Տիրունին այս վարժարանին Աւագ ուսուցչի պաշտօնին վրայ հազիւ 4 ամիս մնաց ու ինկաւ վատանուն Դաշնակցութեան գնդակով, 1929 Յուվաբ 17ին :

Բ. Հրդեհը ամրող քէմրին հետ մոխրացուց այս տիպար հաստատութիւնն ալ 1933 Յնլը. 30ին :

Գ. Անիրաւուած այս վարժարանին արդար դատը պաշտպանող եւ անոր գոյատեւման նպատակաւ կազմուած Սահակեան Կրթ. Միութեան գործոն ուժը՝ Միհրան Աղազարեանը վատարար նոյն դաւագը. Միհրան Աղազարեանը վատարար նոյն դաւագը. 1933 Հոկտ. 11 ին :

Կրթասէր եւ նախանձախնդիր ամէն մէկ հայու պարտք կ'իյաց օգնե անոր գոյալտեւման և բարձր բացման համար :

ԻՐԱԶԵԿ

29 Ծաբար

30 Կիրակի

Յմաւոն (Գ. Կաֆեսան) Հնչակեան անուանի գործիչ եւ հիմնադիրներէն Ս.Դ. Հնչակեան Կուսակցութեան, մեռած է 1930 Յունուար 23ին:

Տօքթ. Պէննէ ծնած է Հիւսէյնիկի մէջ 1881ին Երջանաւարտ Պէյրութի րժշկական համալսարանէն անդամ Տաճկաստանի կեդրոնական փարիչ մարմնի:

Արամ Աչըքպաշեան, ծնած է Արարէկիր, Փորքք Հայքի յայտնի գործիչներն եւ անմահացած է Շապին Գարանիսարի մէջ տարած յեղափոխական շարժումներով:

Գեղամ Վանիկեան (Վանիկ) Ծնած է Վան, Պոլսոյ Հնչակեան Ուսանողական Միութեան հիմնադիրներէն եւ աշխատակից «Հնչակ» եւ «Կայճ» թերթերու:

Սապահ-Գիւլեան ծնած է 1861ին Նախիջեւան, Յայտնի հոետոր, անխոնջ մշակ Հայկական Դատի և Ընկերվարական հմուտ տեսաբան: Մեռած է Ամերիկա 1928ին:

1892 ին Աղասի Սուէտիա կը հասնի կուսակցական միսիայով Կարապետ և Եսայի Կարիկեան եղբայրց առաջնորդութեամբ, որոնք Պէյրութի կը գտնուէին ուսանելու համար, և առաջին անգամ Էլլալով Յեղափոխութիւնը մուտք կը գտնէ Սուէտիա, որը մինչ այդ անձանօթ էր Հայ աշխարհին:

1 Երկուշարթի

2 Երեսիշարթի

3 Չորեսիշարթի

4 Հինգշարթի

5 Ուրբար

6 Ծաբար

7 Կիրակի

Սեպ. 9ին երկու Ֆէլլահ տը-զաք երեք հատ նամակ կը բերեն հաղարապետ. Բիթ սթէն եւ թրքասէր Տօքթ. Բ. Հէքիմեանէն ձէպէլ Մուսացոց անձնատուութիւնը պահանջող. երկու ժամ միայն պայմանաժամ շնորհելով:

Սեպ. 9ին Փէլլահ տղոց բերած նամակներուն պատասխանները ճամբեւէ մէկ ժամ վերջ կատազի եւ ամենուվերջին ճակատամարտը կը մզուի Մուսա լերան վրայ, յարձակողները՝ արաբներ չարաչար կը պարտուին ահազին կորուստներ տալով:

Սեպ. 10ին երկու զրահաւորներով կը ոմբակոծուի Սուէտիոյ թրքական զօրանոցը, Գապազլը թուրք զիւղը և Քէպուէն 157 թողանօթի հարուածներով:

Սեպ. 11ին մարտանուերուն հրամանին համեմատ, ժողովու կը ծովափ կը գիմէ ու նաև կ'ապաստանին:



ԱՊ. Մ. ԱՂԱԶԱՐԵԱՆԻ ՄԱՀՈՒԱՆ ՔԱՌԱՍՈՒՆՔԻՆ
ԱՌԹԻՒ

ՊԱՀ Մ'ԻՆՔՆԱՄՓՈՓՈՒՄԻ

Անհուն ովկիանի ափունքին կանգնած՝
Մարդկութիւնն համայն կը դալարուի յար,
Տանջանք, տուայտանք, համեմն են դալար
Կեանքին հիւանդախ, հիւծուած ու յտգնած,

Երկինքն ու երկիր, տիեզերքն համայն,
Միշտ յարափոփս ու միշտ ալ արթուն,
Շունչ կուտան կեանքին՝ հոգւոյն բնութեան—
Դարարու շղթան է նոյն իսկ ունայն

* *

Ոչ ոք կը դառնայ աշխարհի
Ոչ ոք կեանք ունի առանց զրկանքի:
Ամէն բան ունի սկիզբ ու վախճան,
Ով որ կարիճ է ու արդարադատ
Նէ է լոկ անհուն սէր. գործ անընդհատ,
Իւր ազգին երբէք նա չէ դաւաճան:

* *

Մարդկութիւնն համայն կարօտ է լոյսի.
Տիեզերքն անհուն հանգոյն քառոսի:
Կը խեղզուի մարդ, փառք, պատիւ ու կեանք՝
Արցունք ու ժպիտ, վիշտ ու խրախճանք.
Երբ մթնոլորտն այսպէս տիսուր ու դալուկ,
Ալքին մէջ ունի բիւր սովալլուկ:

Դէհ անգութ աշխարհ
Մարմարեայ մակար
Փէշեր իմ զլիսին.
Զոհեր անհամար
Ընտիր, թանկագին
Անցան ու գացին:

Ես ալ պիտ երթամ ձամբէն փշապատ,
Կւանքէն զէպի կեանք անհուն ու անհատ:

Վ. 8.

Պէյրութ
21. 11. 933

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՂ

ՀՐԱՄԱՆԱԳՐ

8 Բ. Հարթի

9 Գ. Հարթի

10 Դ. Հարթի

11 Ե. Հարթի

12 Ուրբար

12 Հայ Մշակույթի

13 Ծարսր

14 Կիրակի

Սեպ. 13ին և յաջորդող քանի
մը օներու ընթացքին նաւերէն
կը փոխադրուին Բօրսայիտի մօտ
Սուէզի ջրանցքին առևական հ-
զերքին վրայ գտնւ ող էազարէթ
անուն վայրը, ուր կը մնան
մինչեւ համաշխարհային պատե-
րազմի վախճանը, 1919ի աշնան։

Մեծն Մուրատ Հարբարձում
Պօյածեան, ծնած Հաֆըն 1860ին,
1890ին Մեծ ցոյցի զլիաւոր
կազմակերպիչներէն, 1894ին կը
գեկավարէ Մասնոյ ապօտամբու-
թիւնը, և նոյն տարուայ օգոս-
տոսի վերջերը՝ ձերբակալուելով
կը դատապարտուի ցկեանց բեր-
դարգելութեան Ափրիկեան Տրի-
պոլիս, ուր կը մնայ 11 տարի,
Հնչակեան կեդրոնը կը յաջողի
դուրս քաշել բանտէն 1905ին։

Ապա երեսփոխան կ'ընտրուի Օս-
մանեան խորհրդարանի։ 1915ին
իթիւատականներուն կողմէ կա-
խազան կը բարձրացուի Կեսա-
րիոյ մէջ։

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՂ

ՀՐԱՄԱՆԱԳՐ

15 Բ. Հարթի

16 Գ. Հարթի


17 Դ. Հարթի

18 Ե. Հարթի

19 Ուրբար

20 Ծարսր

21 Կիրակի



Մ. Ա. Ա. Զ Ա Ր Ե Ա Ն

Յայտնի իրապարակագիր,
ֆալաքական իննադաս եւ խըլ
քագիր։ 1892—1933

Արիւնը այ հասակովը եկուր, նորէն
Այդ հասակովը ալ քեզի ես կր սիրե՛մ.
Զի Ա՞րծով լոթոն կը ցրցքնէ շողն ոսկեղէն,
Ազատութիւն, գէ՛քը ներկող արեան մէջէն.

ՅՍԲԷԹ Մ. ԻՍԿԵՆՏԵՔԵԱՆ

Թեր Հոկտ. 1918

ԶՈՆԵՐԳԻ Հ. Բ. Բ. ՄԻԼԻԹԵԱՆ

Հանուր հայութեան պարծանք ու պատիւ՝
Ուսինք վէհ հըզօ՛ր միութիւն ազնիւ,
Մրտանց կը սիրենք Բարեգործական,
Անսասան մնայ սինչեւ յաւիտեան:
Այս է մեր մաղթանք երկինք ամէն օր՝
Որ՝ միշտ նա՝ ըլլայ վըսեմ և հըզօր:

Որբ և այրիին միշտ մխիթարիչ,

Վշտակիր հայուն, ցաւլն ամոքիչ:

Մրտանց կը սիրենք եւայլն (կրկնում):
Հայ գարժարանաց՝ պաշտպան ախոյեան
Զեռներ կ'երկարէ՛ համայն Հայութեան,
Մրտանց կը սիրենք եւայլն (կրկ.) վ. ն.

Ռանօթ. — Սոյն Զօներգը երգել՝ կովկասի
Քաջեր Խմբեր կազմեցէքի եղանակով:

Հանոյքով կը հրատարակենք Ողբ Յ. Մ. Խովենսկր-
եանի բեղուն գրչին մեկ նմոյը:

Ա.ԶԱՏՈՒԹԻՒՆ

Իտէալներուս իշխանութիւն, Ազատութիւն,
Նրպատակը վեց գարերու երկունքներուն,
Ուտքերուդ տակ ահա վաղուան մեր հունձքերուն
Կարմիր հունձքը կը բողբոշի այնքա՞ն սիրուն:

Սակայն չ'կաս, աւա՛զ, ո՞ւր ես, ո՞ւր ես նորէն,
Շի՞ւր կը կանչես ժպիտով մը զիս հեռուէն,
Բոպիկ ոտքրդ բըզըբարեած, կուրծքդ ծրւէն,
Գեղահրաշ հասակդ կարմրած մոյկ արիւնէն:

Անո՞ւշ երազ, ազատութիւն, ազատութիւն,
Բայց կը տեսնեմ... շիրիմն միայն իմիններուն,
Ա՞յս էր խոստումդ, արեա՞ն գինը ա՞յս է հայուն,
Ա՞յս է արդիւնքն վեց գարերու մեր ճիգերուն...:

Պիտի տեսնեմ արդիօք դէմքդ սիրով զեղուն,
Ազատ փթթումն հայրենիքիս վառ աստղերուն,
Ու արեւին կենսապարգեւ փաղփումներուն
Ջերմութեան տակ պտղաբերող հողը բեղուն:

Եկո՞ւր, եկո՞ւր, մի տընտընար, մի ուշանար,
Վշտական հունձքը ահա կուռի չեկ հողին տակ,
Եկո՞ւր, եկո՞ւր, խոստումներդ ալ մի՛ մոռնար...
Կուզեմ ապրիլ կեանքը խաղաղ ու անապակ:

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

ՀՊԿՏԵՄԲՐԵՐ

22 Բ. Ղարիբի

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ

Միհրան Աղավարեան ծնածէ 1892ին Ալպիսթան, ուսած՝ 1904-1908 Զէյթունի ենդրոնական վարժարանը, ապա՝ 1909-1914 Կ. Պոլսոյ Ազգ. կեդրոնական վարժարանը:

Եղած է անդամ Պոլսոյ Ա. Դ. Հ.

Կունակցութեան Աւանողական միութեան առ ատենազդիր նոյն միութեան, 1915 ին

ձերբակալութով աքսորուած է Ռէսիւլայն, հոն եղած է շոգեկառի ընկերութեան մէջ պաշտօնեայ, իր ճարպիկութեամբը կրցած է փրկել հարիւրաւոր գաղթականներ և անոնց զործ հայթայթած:

Զինազագարին անցած է Մարտ, որպէս գաստիարակ պաշտօնավարած է Մարտչի Ամերիկեան և Անթիասի որբանոցներու մէջ, Հիմնած է նաւաւին ընկե-

24 Դ. Ղարիբի

Կառական Աղավարեան ծնածէ 1892ին Ալպիսթան, ուսած՝ 1904

-1908 Զէյթունի ենդրոնական վարժարանը, ապա՝ 1909-1914

Կ. Պոլսոյ Ազգ. կեդրոնական վարժարանը:

Եղած է անդամ Պոլսոյ Ա. Դ. Հ.

Կունակցութեան Աւանողական միութեան առ ատենազդիր նոյն միութեան, 1915 ին

ձերբակալութով աքսորուած է Ռէսիւլայն, հոն եղած է շոգեկառի ընկերութեան մէջ պաշտօնեայ, իր ճարպիկութեամբը կրցած է փրկել հարիւրաւոր գաղթականներ և անոնց զործ հայթայթած:

Զինազագարին անցած է Մարտ, որպէս գաստիարակ պաշտօնավարած է Մարտչի Ամերիկեան և Անթիասի որբանոցներու մէջ, Հիմնած է նաւաւին ընկե-

25 Ե. Ղարիբի

Կառական Աղավարեան ծնածէ 1892ին Ալպիսթան, 1915 ին

ձերբակալութով աքսորուած է Ռէսիւլայն, հոն եղած է շոգեկառի ընկերութեան մէջ պաշտօնեայ, իր ճարպիկութեամբը կրցած է փրկել հարիւրաւոր գաղթականներ և անոնց զործ հայթայթած:

Զինազագարին անցած է Մարտ, որպէս գաստիարակ պաշտօնավարած է Մարտչի Ամերիկեան և Անթիասի որբանոցներու մէջ, Հիմնած է նաւաւին ընկե-

26 Ալբար

Կառական Աղավարեան ծնածէ 1892ին Ալպիսթան, 1915 ին

ձերբակալութով աքսորուած է Ռէսիւլայն, հոն եղած է շոգեկառի ընկերութեան մէջ պաշտօնեայ, իր ճարպիկութեամբը կրցած է փրկել հարիւրաւոր գաղթականներ և անոնց զործ հայթայթած:

Զինազագարին անցած է Մարտ, որպէս գաստիարակ պաշտօնավարած է Մարտչի Ամերիկեան և Անթիասի որբանոցներու մէջ, Հիմնած է նաւաւին ընկե-

27 Շաբար

Կառական Աղավարեան ծնածէ 1892ին Ալպիսթան, 1915 ին

ձերբակալութով աքսորուած է Ռէսիւլայն, հոն եղած է շոգեկառի ընկե-

28 Կիրակի

Կառական Աղավարեան ծնածէ 1892ին Ալպիսթան, 1915 ին

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

ՀՊԿՏԵՄԲՐԵՐ

1934 ՀՊԿՏԵՄԲՐԵՐ 1934

29 Բ. Ղարիբի

բութեան գրասենեակ մը, եղած է Ազգ. երեսփոխան, դաշնակներու սուտ վկայութիւններով դատապարտուած է 4 տարի ազատ բերդարգելութեան:

Դաշնակցականները բանտին մէջ կը ջանան զինք թունառը, որմէ անվնաս կ'ազատի. թրիփօլի եղած ատեն գարձեալ կազատի դաշնակներու զրկած տէրիստներու ձեռքէն եւ զա-

30 Գ. Ղարիբի

31 Դ. Ղարիբի

նոնք ձերբակալել կուտայ:

Պէյրութ վերագարձին եղած է խմբագիր «Լիբանան», «Ժողովուրդ» թերթերուն, կը ջանար հրատարակի «Արարատ» անուն թերթ մը: Իւ հեղինակութիւններն են. — ինչպէս Գողցան Կարմիր Խաչի Լաթերը, Աքսորականի Յուշեր, Սիմի Վերջին Աթոռակալը, (բանտին մէջ զրուած) մամուլի տակ են. — Դաշնակցութեան Դատաստանը, Հայերը Սուրիոյ և Լիբանանի Մէջ:

Պատրաստած է նաեւ մանկավարժական գեղեցիկ մեթոսով զեղագրութեան տետրակներ որոնք Սուրիոյ և Լիբանանի վարժանաններու մէջ մեծ ընդունելութիւն գտան: Հոկտեմբեր 11ին դաշնակ ոճրագործներու կողմէ կոպաննութիւն կնոջ և զաւակներուն առջեւ:

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

1934

ԿՐՈՆԱԿԱՄԱՐԴՐ

1934



1 Հինգարի
Յովնան Ռիկեն.

2 Ուրբար

3 Սարսար
Ամենալեն Մըլոց

4 Կիրակի

5 Երկուշարի

6 Երկիշարի

7 Չորեկշարի

1814ին Ճօրճ Սթէփէնս հնա-
րեց վայրաշարժը:

1870ին Ֆրանքլի գտաւ շանթ-
արդելը:

1800ին Մօնկօրֆիէր եղբարք
կը հնարեն օդապարիկը:

1600ին Գալիլէոս հնարեց ջեր
մաչափը եւ հեռագիտակը:

1869ին Ելեկտրական զինամոյ
ժեքենայի կիրարկումը:

1836ին Մօրգէի հեռագիրը:

1876ին Հրահամ-Պէլի հեռա-
ձայնի գիւտը:

1876ին Էտիսըն Ամերիկացին
հնարեց հեռուխօսն ու ձայնագի-
րը:

1896ին Սարքոնի հնարեց Ան-
թել հեռագիրը:

1918ին Կարոփ գրաւումը:

1915ին Վանի ինքնապաշտպա-
նութիւնը:

1929 Մահ Պօղոս Նուպար փա-

շային:

298ին Հայոց Տրդատ թագա-
ւորը Քրիստոնէութիւնը պետա-

Առևիր հազարարշիկ ժողովուրը 2 ամիս
ամենաառար ուղենտ էին պատրազմ մղել.
Վերջ կապասացի ճամանական
ազատաւոր մարտահանելը.

ՏԻՐԱՆ ԹԵՔՔԵՍՆ Ե
Սիկիրյ Հայոց թիւնը
ազատ ճարման. զա-
հաւոր ծովասպայ:

ՎԵՐՋԱԲԱՆ ՄԸ

Գառառական ժողովի վերջին Զորբորդ նիստին
մէջ Պ. Ա. Քեհեաեանի և /մ մեկնումէն յետոյ, 13 ե-
րեւ փոխահներու ներկայութեան կ'ընտրեն Քաղաքա-
կան ժողովի եօթք անդամները. և ապա՝ կ'անցնին նոր
տառաջնորդարանի խնդրոյն։ Նոյն պահուն՝ հանրու-
թեան բոլորովին մութ պարագաներու տակ, ատրճա-
նակի հարուածով սպաննուած է երեսփոխան Պ. Վա-
հան Վարդապետեան (Դաշնակցական), Ժողովին ներ-
կայ բոլոր Դաշնակցական երեսփոխաններուն վրայ
ալ զէնք կը զանուի եղեր, և հանգուցեալ Վարդապետ-
եանի գրագանէն ալ զէնք ելած է, Վիրաւորը հիւան-
դանոց փոխադրուելէ վերջ, զատական հարցաքննիչ
պաշտօնեան կուզայ և Պ. Վ. Վարդապետեանին կը հար-
ցունէ թէ ո՞վ է իր թշնամին։ Ան կը պատասխանէ
թէ Ո՞Չ Ո՞Յ ՈՒՆԻՄ ԹՇՆԱՄԻ, Ժամանակ մը վերջ,
հարցաքննիչ պաշտօնեան երկրորդ և երրորդ անգամ-
ներ կը հարցընէ թէ ո՞վ է իր թշնամին։ Կամ որոնց-
մէ կը կասկածի։ Ան երեք անգամներուն ալ Ո՞Չ
Ո՞Յ ՈՒՆԻՄ ԹՇՆԱՄԻ» կը պատասխանէ։ Շուրջը
դանւող Դաշնակցական ընկերները կը դժգոհին մահա-
մերձին այսքան ուղղամտութենէն, և կը պահանջն
որ ան վերջին հարկը տայ իր «մեծ» կուսակցութեան,
Բղազարեանին անունը անպայման որպէս հտկառա-

կորդ տալով օրէնքի պաշտօնեացին։ Պ. Վ. Արդապետ-
եան կը մերժէ, կը տատումոիր... Աւ վերջապէս. զո-
ղացող ձայնով մը կրոէ — Հակառակորդ Խիմրան Ա-
լյազարեանը ըլլալ կը կարծեմ».

Ահա՝ հանգուգեալի այս վերջին յայտարարու-
թեան վրայ աւելցուած շատ ո՞ր անհիմն ու անխրզմ
ամբատանութիւններու հիմամբը, որպէս գործուած
ոճրին մեղսակից, բանտարկուած եմ Պէջրութի կեղ-
րոնական բանտը։

Տէրը ողորմած է... Արդարութիւնը անշուշտ
իր շառաչիւն ապտակը պիտի տայ անոնց բաղմից
անսմօթ երեսին... Եւ ես՝ այդ օրը պիտի խօսիմ
իմ խօսքը հանրութեան։

Բայց խօսք մը միայն։

Դաշնակցական շաղակրատ ու աղմկող լեզուն
ոկոած է աշխարհիս չորս ծաղերէն բոց ու կրակ կը տ-
րել, թոյն ու արիւն կը հոտի անոնց ոճրածին զրիչ-
ներէն, բողոք ու զայրոյթ կը տեղադնեն երեւայական
ոճրապարտներու զիիին, պատիժ ու կախաղան կը պա-
հանջն իրենց բոլոր զաղափարի հակառակորդներուն
համար։ Իսկ ես, բանտի մենութեանս մէջ կը խորհիմ
աւելի մտամիոփ։

Արգեօք ի՞նչ պատահած է Դաշնակցականնե-
րուն համար, նոր բա՞ն, սա անցողական աշխարհի վը-
րայ։ Զէնք ու նիզակ գործածել, եղբայր եղբօր զէմ
զաւ ու ոճիր գործել, հակառակորդներու զէմ սուր ու

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

ՆՈՅՆԵՍՏ ՄՐԱՑՐ

8 Ե. Ղարբի

կան կրօնք հոչակեց շնորհիւ Ա.
Գրիգոր Լուսաւորիչի:

1453ին Պոլառյ զրաւումը Ֆա-
թիհ Սուլթան Մէհմէտի կողմէ:

1401ին Հիմնումը Պոլառյ պատ-
րիարքութեան:

1862ին Ազգ. Սահմանադրու-
թիւն:

1869ին Սուլջի ջրանցքին բա-
ցումը ֆրանսացի Ֆէրտինանտ
տը Լևոտիսի ճեռքով:

1914ին Թուրքիա բնդհանուր
զօրացարձ հրատարակելով մաս-
նակցեցաւ համաշխարհային պա-
տերազմին:

1915ին Բանամայի ջրանցքին
բացումը Միացիալ Նահանգնե-
րու ջանքերով:

1920ին Հաճնոյ իննամսեայ հե-
րոսամարտի ողբերգական վախ-
ճանը:

2000 տարի Քրիստոսէ առաջ
Հայոց ծագումը: Եւ Քրիստոսէ 300
տարի առաջ Հայկազանց իշխա-
նութեան կործանումը Վահէի
մահով, Մեծն Ալէքսանդրի կողմէ:

9 Ուրբար

10 Ծարսր

11 Կիրակի

12 Բ. Ղարբի

13 Գ. Ղարբի

14 Դ. Ղարբի

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

ՆՈՅՆԵՍՏ ՄՐԱՑՐ

15 Ե. Ղարբի

16 Ուրբար

17 Ծարսր

18 Կիրակի

19 Բ. Ղարբի

20 Գ. Ղարբի

21 Դ. Ղարբի

190 (Ք. Ա.) Արտաշէսեան իշ-
խանութեան ծագումը,

66 (Ք. Ա.) Արշակունեաց հա-
րստութիւնը մինչեւ 438:

869ին Բագրատունեաց հարբա-
տութեան ծագումը մինչեւ 1060:

1080ին Առաքենեանց իշխանու-
թիւնը կը հիմնուի Կիրիկիոյ մէջ:

1393 Նոյ. 29ին վերջին կերպն
թագաւորին մահը Բարիղի մէջ,
մարմինը ամփոփուեցաւ Ան-
ծընիի գերեզմանատունը:

1908ին Մաժկավար Կուսակ-
ցութեան կազմութիւնը:

1918ին Թրքական նաւասոր-
միզը կը յանձնուի Անտանտին:

1920ին Խորհրդային Հայա-
ստանի պետական լեզուն կը ձան-
ցըուի Հայերէնը:

1917ին Լեսինի գեկրէտը թըր-
քահայաստանի ինքնորոշման յա-
տուկ:

1927 Օգոստոս 27ին Զօրավար
Աւղանսիկ իր մահկանացուն կը
կնքէ Ամերիկայի մէջ:

առթճանակ քաշել, ժողովրդական սրահներէն ներս
ծեծ ու խոշտանգումներ ընել, աղջին ու հայրենիքին
դէմ մատնաւթիւններ և դաւաղրութիւններ սարքելու
ասոնք բոլո՞րը ծրագրի վաղեմի և հանրածանօթ մա-
սերն են սա 36 տարիներէ՝ իվեր յեղափոխական Պաշ-
նակցականներուն, որոնք այսօր ամէն կողմերէ արիւն
կը հրտուցտան, անոր ուշացած ծարաւին ա՛խ կը քա-
շեն... երբ մանաւանդ արիւն կզակ կը կանգնին վե-
րաշինւող Հայաստանի ու անոր արտասահմանեան
լաղաղասէր բարեկամներուն դէմ:

25° որ իրենք միայն սուր ու զէնք տուին սա
«Երեկի բօւա» հայ ցեղին. չէ՞ որ իրենք միայն վրէժի
խանդը զրին անոր «մրազնած» հոգւոյն խորը. չէ՞ որ
իրենք միայն սուր ու զէնք զործածել զիտեն. չէ՞ որ
իրենք միայն «մարտական» կուսակցութիւնն են, միւս
բոլոր «բուլամորթ» ու «բավիրիուն» կազմակերպութիւն
ներու առաջ: Աւելին՝ ինչու տարբեր կողմերու վրայ
«առնական մարդ» գտնել, զէնք ու սուր զործածող տես-
նել, եղբայրասպան ոճագործներ փնտոել: Այդ «առ-
նականութիւն»ը, այդ «հերոսութիւն»ը, այդ «մարտակա-
նութիւն»ը, միայն և միայն ֆաշնակցականներուն հա-
րազատ ու երկնաժուր սեփականութիւնն է, որոնց
ձեռք նետողին՝ ձեռքերը կը կտրեն:

Իսկ Խիդճը... զգացումը... որքա՞ն քարացած
կը տեսնեմ անոնք մէջ, երբ իրենց ամբասիր մէկ՝
ընկերոջ մարմինը փնացնելի վերջ... հոգին ալ ապակա-
նած են այնքան ձիւղային անդթութեամբ մը:

Հապա գերեզմանը... անոր ցուրտ շինիմը...
ո՞վ գիտէ որքա՞ն տարիներ անվերջ մուրոցկանու-
թիւններու և անամօթ շահատակութիւններու անըս-
պառ աղբիւր մը պիտի մնայ, անբարոյ շահագոր-
ծումներու առաջ:

Վեհ. Կաթողոսն ալ թողած է իր այդ տու-
նը, որովհետեւ անոր մէջ եղբայրասպան ոճիր պա-
տահած է: Այդ լաւ: Այդպէս կը պահանջուէր Քրիս-
տոսի օծեալ առաքեալէն: Բայց... ինչ պէ՞ս... առ-
տու եւ իրիկուն իր Ո. աջը կ'երկարէ այն սեւ ձեռ-
քերուն, որոնք հարիւրաւոր հայ կոյսներու անաղարտ
պատիւնները յանձնած էին ձէմալներու խենեց ճիրան-
ներուն...:

Արքարադատութեան լոյսը անշուշտ պիտի ցու-
ցագրէ եղբայրասպան կայէններու արիւնոտ ձեռքե-
ց, եւ մենք, այդ օրուան լոռութեան մէջն՝ պիտ
իր երկինքի Աստուծոյն խոժոռ ձայնը իր առաք-
եալին... Ո՞իր է Աբէլի,

Միշրսն ԱղԱԶԱՐԵԱՆ

ԾԱՆՈԹ.— Վերոգրեալը վերջաբանն է «Մեղապար»
Գաւառականը» անուն գրին, որը վերջացուց բանին
մէջ:

ՊԱՏԻ ՏՐԵՑՈՂՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅ

22 Ե. Հայրի

ՃԵՊԵԼ ՄՈՒՍՈՅԻ ՀԵՐՈՍՈ-
ՄԱՐՏԻՆ ՆԱՀԱՏԱԿՈՒԱԾ
ՔՈԶԵՐՈՒ ԱՆՈՒՆՆԵՐ 1915

23 Ուրբար

Գարրիկ Խոյեան
Յարել Վանական
Յովհաննէս Միւմպիւլեան
Միսաք Պայրամեան
Յովհաննէս Լուրջեան
Սբրահամ Մէքլէմեան
Սամուէլ Մարգարեան
Յակոբ Գարակէօղեան
Պօղոս Անտէքեան

24 Ըստար

Սամուէլ Մէքլէմեան
Սամուէլ Մարգարեան
Յակոբ Գարակէօղեան
Պօղոս Անտէքեան

25 Կիրակի

Սամուէլ Պօյածեան
Պետրոս Հաւաթեան
Գրիգոր Դըպուրեան
Գրիգոր Նըզբուրեան
Սարգիս Շանագեան
Յակոբ Բէսաղլեան
Պաղտասար Պէչունեան
Պարսամ Խօնան
Պետրոս Փէնէնեան

26 Բ. Հայրի

Սամուէլ Պօյածեան
Պետրոս Հաւաթեան
Գրիգոր Դըպուրեան
Գրիգոր Նըզբուրեան
Սարգիս Շանագեան
Յակոբ Բէսաղլեան
Պաղտասար Պէչունեան
Պարսամ Խօնան
Պետրոս Փէնէնեան

27 Գ. Հայրի

Սամուէլ Պօյածեան
Պետրոս Հաւաթեան
Գրիգոր Դըպուրեան
Գրիգոր Նըզբուրեան
Սարգիս Շանագեան
Յակոբ Բէսաղլեան
Պաղտասար Պէչունեան
Պարսամ Խօնան
Պետրոս Փէնէնեան


28 Դ. Հայրի

Սամուէլ Պօյածեան
Պետրոս Հաւաթեան
Գրիգոր Դըպուրեան
Գրիգոր Նըզբուրեան
Սարգիս Շանագեան
Յակոբ Բէսաղլեան
Պաղտասար Պէչունեան
Պարսամ Խօնան
Պետրոս Փէնէնեան

ՄԱՆՈՒԿ Գ.Ա. ԱՊԱՐԵՍԱՆ
ՌԱՋ Է 1909ից Հաճի
Զամուստիկ ած՝

ՄԱՐՄԻ-Ք. ՄԱՐՄԻ-ՔԵԱՆ
ՌԱՋ Է 1899ից Պ օլու
Զամուստիկ ած՝

21 Մերկինք 1931 Պ Արկ 23 Փետրվար 1933 Կրօնով (Ձեռ.)



ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

ՀԱՌԱՎՄԱՆԴԱՐ

29 Ե. Չարբի



30 Ուրբար

Աջև - Զախ.

ԵԴԻԱՐԴ Ա.Ի.Օ.Գ. ՍԱՐԿԱՒ.Ա.Գ. ՈՍԿԵՐԻՉԵԱՆ

(Այժմ Մաշտոց քնն. Ոսկերիչեան)

Գեղարատ որը Հերոս, Գեր. Տ. ԲՈՐԴՈՂԵՄԻԽԻՍ Ծ. Վրդ.
ԹԱԳ.Ա.ՃԵԱՆ

Գեր. Տ. ԳԵՂԱՄ. Վրդ. ՔԱՍԻՄԵԱՆ այժմ Հոգեւոր Հովիւ
Ֆրէզ. հոյի:

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

1934 ԴԵԿԱՏԵՄԲՐԻ 1934

1 Չարբի

Թարբի եւ Բար.

2 Կիրակի

Ուկեղեն կանոն

3 Երկուշարի

Երկուշարի

4 Երեխարի

Երեխարի

5 Զորեխարի

Զորեխարի

6 Հինգշարի

Հինգշարի

7 Ուրբար

ՀՈՅԹԻՆ ԵՐԳԻ

Երգեցի «Մեր Հայրնիցի եղանակով

Մեր հայրենիք ո զառ անկախ :

Ասոխներէն մաքրուած :

Տէր ու ծառայ հարուստ աղքատ

Աշխատութեան են լծուած :

Մեր հայրենիք չպիտաներէն :

Տառ տարիէ աղատուած :

Կապիտալիստ բոնակալէն :

Վաշխառուէն աղատուած :

Ահա եղբայր նոր պետութիւն :

Ընդհանուրէն բազծացուած :

Բւր ծրագիր աղատութիւն :

Բնականէն սահմանուած :

Նայէ՛ նրան նոր վարչաձեւ :

Հարուստ աղքատ հաւասար :

Զիք անկարեա և ոչ պարզեւ :

Զիք կողոպուտ չիք աւար :

Հողը ջուրը և ամէն ինչ :

Բանւորին է յանձնուած :

Հին ստրուկ այժմ գործիչ :

Աշխատութեան են լծուած :

Հանրապետ խորհրդական :

Նախարարներ ու գործադար,

ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Այժմ հաշուել արդարի օր է. ՀԱՅԸ դէպի ՀԱՅԱՍՏԱՆ, իսկ անոնք որ կ'ուզեն ցեղ մնալ, համայնք կադմել, Տաճմ րլլալ, Հայրենիք երազել՝ թող մնան հոն ուր որ են, կաթողիկոսներ թող սծեն, առաջնորդներ թող ընտրեն, գաւառականներ թող կաղան, եկեղեցիներ թող կանգնեն, տուներ թող շինեն, ԱՆՀԱՅՐԵՆԻՔ ՊԵՏՈՒԹԻՒՆ թող ստեղծեն, զիրար թող մատնեն, զիրար թող յոշոտեն, որբեր շատցնեն, որբանոցներ թող բանան, քաղաքականութիւն թող խաղան եւ պահեն ու պաշտպանեն իրենց ցեղը, համայնքը, տոհմը, Մենք կերթանք մար ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԸ, Կեցնելու համար, Հայաստան մը կանգնելու համար, Հայաստան մը պահելու ու պաշտպանելու համար:

Հրաժեշտի օր է, թող տղան իր հօրմէն, եղբայրը իր եղբօրմէն, ազգականը իր ազգականէն, բարեկամը իր բարեկամէն հրաժեշտ առնեն. վերջին հրաժեշտ՝ որովհետեւ լեռներն ու ծովերը չեն որ մեզի պիտի բաժնեն, այլ յաւիտենական կեանքը,

Իցի՛ թէ մի օր Սուրբոյ, Յունաստանի, Ամերիկաներու ափսրուն վրայ ձեր թողած կարօտի բոյրը առնէինք...:

Մեր գաղթը, մեր չուն, շատ բնական է, որովհետեւ Մայր Հայաստանն է, որ իր դիրէ բացած մեզ կը կանչէ:

Հոն ապրիլ, հոն սնոնիլ, այդ զարերու մեր երազն է. որ այսօր կր ծաթի Արարատի ալեհեր կատարէն այնքան կարմիր, այնքան վարդագոյն, Երեկի ստրուկները սիայն աչք չունին դէպի այն նայելու, անոր լուսաշող ծնունդը տեսնելու, անոր գորովագութ զբկին փարելու, զի խոժոռ է եւ մռայլ անոնց համար, երբ կ'ըսէ. — «Ինչ վերաբերում է այն տարերին, որոնք այն կամ այն կերպով կապուած են Դասեակցութեան նետ, այդպիսին Երեխին Եկուտմամբ Հայատանի դիրքը անփոփոխ է»: Եւ այդ պարզապէս երկրին խաղաղ վերելիքին համար, եւ այդ՝ լոկ Սուրբոյ, Յունաստանի եւ այլ երկիրներու մէջ գործազրկութեան քաղցի ճիրաններուն մէջ տուայտող Հայ աշխատաւորութեան սիրոյն՝ ինչ օր գորովալից յուզումով մը կը չեշտէ Հայաստանի վարչապետը:

Եւ ինչ ընել, որ այդ է միակ ելքը, Պէտք է զատուիլ դաշնակ համայնքին կարենալ կապուելու համար հայ ազգին, հայ հայրենիքին:

Պէտք հեռանալ դաշնակ ցեղին կարենալ ոտեղծելու համար ազգային համերաշխ կեանք, Պէտք է հրաժարիլ դաշնակ դաւանանեն կարենալ ապահովելու համար հանրային խաղաղ կենցաղ, եւ ո՞վ է մեր համար հանրային խաղաղ կարութիւն հասցուցեր, Դաշնակ դաւորը եթէ իրերը մեզ հոն են հասցուցեր:

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

ԴԵԿԱՏԵՍՄԱՆ

8

Ծարար
Բանագան

9

Կիրակի
Յակոբայ բարկդ.

10

Բ. շաբթի

11

Գ. շաբթի

12

Դ. շաբթի

13

Ե. շաբթի

14

Ուրբար

Զօրապետ ու զօրական,
Ընկեր բանւոր են հաւասար,
Գիտութիւն և զարգացում,
Դրաբ օգնել, աջ սկ ութիւն
Ահա այս է զործագրում,
Հայաստանի նոր վարչութիւն:

Այս որ Հայ է կը սիրէ,
Իւր պաշտելի Հայրենիք,
Ի խոր սրտէ նուիրէ,
Իւր նու էրը լիուլիկ,

ԲԱՆԻՈՐ

ԳՐԱԴԻՑ ԿՋԵՐԱԿԱՆՆԵՐ
Հայր Ղեւոնդ Ալիշան
Գարեղին Եպիս. Սրուանձտեանց
Խրիմեան Հայրիկ
Խորէն Եպիս. Մխիթարեան
Հայր Արտէն Բագրատունի
Հայր Արտէն Այտքրնեան
Հայր Արտէն Ղաղիկեան
Եղիշէ Արքեպիս. Դուբեան
Խորէն Արքեպիս. Լուսինեան
Խորէն Արքեպիս. Նարպէյ

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

ԴԵԿԱՏԵՍՄԱՆ

15 Ծարար

Յուրք Յակոր

16 Կիրակի

17 Բ. շաբթի

18 Գ. շաբթի

19 Դ. շաբթի

20 Ե. շաբթի

21 Ուրբար

ԳՐԱԴԻՑ ՀԱՅԵՐ

Միքայէլ Նալբանտեան
Գամառ Քաթթիպա

Մկրտիչ Պէշիկթալեան
Գրիգոր Օտեան

Ռաֆիկ Իւրակէրեան
Իւ. Յ. Գլուխէրեան

Պետրոս Դուրեան
Արփիար Արփիարեան

Խոչատուր Արովեան
Շրբուանգատէ Արծրունի

Գրիգոր Արծրունի
Գագիկ Օղանեան

Գրիգոր Զոհրապ
Ուուրէն Զարգարեան

Գանիկ Վարուժան
Միա Հանթօ ԲԱՐԵՐՅԱՆ

Մկրտիչ Առնասան
Յովհաննէս Լազարեանց

Միքիմար Արքանեար
Պողոս Նոււրուր Փոչա

Գ. և Կ. Մելքոնեան Եղբարք
Յարութիւն Ամիրա Պէզճեան

ցու թեան կը մհայ ուրեմն անքամ մը ետին զառնալ եւ տեսնել թէ ո՞ւր հասած է: Հաճոյքով չէ որ պիտի ուզէինք կտրել մեր մէկ անդամը, բայց երարէք ալ չպիտի ուզէինք անով գերեզման մտնել:

Ահա թէ ինչու վիրաբոյժի սուր հատոցը վբականօրէն պիտի կտրէ այդ պալարը մեր վրայէն՝ որպէսզի մենք կարենանք մաքուր արխւով եւ զանգըւածային կերպով երթալ լեցունել ՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱԴՋ ՀԱՅԻՒԹԵԱՄԲ:

Մ. Ա. Ա. Զ. Ա. Ր. Ե. Ա. Ն.

Ի՞ՇԵՍ

Ուրախանում եմ
Ի՞շես ձեր տարած մեծ աշխատանքին
Հայրենի երկրում,
Որ միւս տինում եմ, տինում անդադար;
Լեռներ ու ձորեր
Չեր հակայ բազ կի մեծ գրոհի տակ
Ճեղքում են, բացւում,
Չեւափոխում են, նոր կեանք են առնում:
Պատու եց երկիրը.
Ճանապարհների, ջրուղիների,
Բատիօների
Հակայ ցանցերով ծաղկեցին լեռներ:
Դաւաներ հովիտներ
Պոլսան կարմիրի, բերերի կանաչ

Վես պատմունանով
Նոր փայլ են տախս, նոր հայրենիքին:

Եւ օրսօրէ

Յառաջ է մզւում մարդկային պեսի
Աւխատանքը Ժիր

Չեր կրանիրեայ զլուտ ձեռներով:
Փոխան հանգումի

Նինւում է այսօր, փոխան մեռելի
Ծննդում է այսօր:

Փոխան կրիւլի,
Մարդկութիւնն այնտեղ ջան -- է զբայրութիւն
Երգը կանչում է:

Դադրած են այնտեղ
Երգերը սուզի, վէտի, արցունի,
Եւ տառապանքի;

Հո՞ն յերգում է
Վես աշխատանքի, սիրոյ երգը մեծ,
Երգը երգերի:

Ու ես տեսնելիս
Հայրենի երկրում Չեր քրինեներով
Շինուող մեծ գործին,
Ուրախանումթեմ, նենուում է հոգիս...
Կեանք Չեր ձեռներին... . . .

Աշտուն

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

ԴԵԿԱՏԵՄԱԾՄ

22 Շարարտ

Բարսեղ Հրայ-

23 Կիրակի

24 Բ. Ղարբի

25 Գ. Ղարբի

Ա. Ստեփանոս

26 Դ. Ղարբի

27 Ե. Ղարբի

28 Ուրբար

Երկրորդ անգամ բլարով Հնչ.
կուսակցութիւնը 1911ին կը վնա-
րակաղցուի Ճէպէլ Մուսայի մէջ
Յարէթ Մ. Խէկէնտէրեանի և
Յօվհաննէս Գերշրեանի նախա-
ձեռնութեամբ:

1913ին Վերակազմեալ Հնչակ-
եան Մասնաճիւղ մը կը կազմուի
Ճէպէլ Մուսայի Հաճի-Հապիպէլի
գիւղին մէջ, Միսաք Իսկէնտէր-
եանի ջանքերով:

ՀՆՉ. ՀՕՅԴՈՒԿՈՅՑԻՆ ԽՈՒՄԲԵՐ
Արխանեանի խումբ

Ճէլոփ խումբ
Գանիէլ Զալուշի խումբ

Արծիւ խումբ
Մարտիկի խումբ

Տօնօփ խումբ
Քէուէ Սարգիսի խումբ

Մարզուանի խումբ
Տօնիկի խումբ

Ա. Վահագնի խումբ

ՊԱՏԻ ՏԱՐԵՑՈՅՑ

ԴԵԿԱՏԵՄԱԾՄ

29 Շարարտ

30 Կիրակի

31 Բ. Ղարբի

ՊՐՈՒՍԱՅԻ Ս. ԱՍՏՈՒԱԾՈՅՆԻ
ԵԿԵՂԵՑԻՈՅ ՀԱՄԲԱԽՈՅՈՐ
ԳՈՐԴԼ

Այս գորգը 1888ին շինուած
և եկեղեցոյ նույրուած է Պրու-
սացի Ալթունեան երեք քոյրերու
կողմէ:

Այդ գորգին Երկայնութիւնը
35 մէթր, լայնութիւնը 25 մէ-
թր, հաստութիւնը 10 սանթիմ:

Տունէն եկեղեցի փոխադրուած է 12 գոմէշի կառ-
քեռով:

Տուրադրութեան միջոցին թուրքերը չորս կտոր
ըրած և տարած են, Հայոց տարագրութեանէն վերա-
գարձին երեք կտորը միայն յանձնած են: Այդ հոչա-
կաւոր գորգը տեսնելու համար հեռաւոր վայրերէ բա-
ցի Հայերէ, եւրոպացիներ եւ Ամերիկացիներ եւ
կուգային:

ՓՆՑՈՒԵՑԷ՞Ք

1935-ի Պատի տարեցոյցները՝ որոնք ամենա-
գերազանցն են իրենց նոխ բովանդակութեամբ
տան իւր նախորդները:

Աշխատեցէք տարածել զայն նոյնիսկ ձեր գա-
ղափարի տաճուն համար: ՀՐԱ.ՏԱՐԱԿԻՉ

Թիկնի ՄՌ ԽՈՂՄՔ

Միհրանի որքան անձը նկատի ունինք որպէս
զոհի նոյնքան եւ երեւոյթը, ոճրագործութիւնը կը
նկատենք դաղութահայութիւնը սարսափի ներքեւ
առնելու ձգտող դաւաճանական արարք :

Միհրանը ամէն բանէ առաջ մըն էր և ազ-
դասէր, Հայրենասէր, ընտանիքի մը հայր մը, ոճրա-
գործը երբ Միհրանին կ'ուղղէր իր գնդակը դիտէր թէ
ան հայ մըն էր, սակայն անոր նպատակը դաղափա-
րական պայքարսղ, Հայաստանանուէր Միհրանը ըզ-
գետնել էր, որպէսզի իրենց գէմ կոռւր ջիղ ունեցող
աննահանջ պայքարող երկրորդ Տիրունի մը չ'ապրի
և հող չի շահի, որովհետեւ իրենք այդ սպաննութեան
արարքով հաստատեցին թէ Միհրանը իրենց սարսա-
փը, իրենց քունը խանգարող մղձաւանջը եղած էր
Դաշնակցութիւնը այնքան տկարացած է եղեր որ իր
հակառակորդին չկարնալով բաց դաշտի ճակատ ճա-
կատի կոռւրին մէջ յաղթել, ինքն ալ համոզութը գո-
յացուցած ըլլաւով իր իսկ տկարութեանը վրայ որո-
շած է դաւով և զէնքով լոեցնել իր հակառակորդը :

Եւ այս փաստն իսկ է Դաշնակ ոճրածին գայլե-
րու բարեյական ու կաղմակերսլական սնանկութեան :

ՀՀ Ազգային գրադարան



NL0148372

13857